49 : ՏԱՐԻ ԹԻՒ 1864 Կ. ՊՈԼԻՍ ՇԱԲԱԹ 14 - 27 ՅՈՒԼԻՍ 1907 17 ՃԷՄԱԶԻԻԼ ԱԽԻՐ 1325 – 14 ԹԷՄՈՒԶ 1323

Journal Armenien
MANZOUME-I-EFKIAR
Grand Rue de la S-Porte.
CONSTANTINOPLE

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ
ՈՐՈՒ Կ'ՈՒՂՂՈՒՒՍ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԳՐՈՒԹԻՒՆ
ԹՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ
38, Պազար Ալի Ճատտէսի, 38
Թմբագրութեան ուղղուած գրութիւններ եւ չեն տրուիր

Մանզումէի Էֆքեար

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԱԹԱՒՕՏԵԱՆ
ՆԵՐՔԻՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

منظومهٔ افکار
ارمنیجه یومی و سیاسی غزته در
صاحب امتیازی : ارماسن فریم
اداره‌خانه‌سی : باب عالی جاده‌سنده نومرو ۳۸

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
ԿԱՌԵՆԼԻՔ Տարեկան Վեցամեայ
Պոլսոյ համար 80 գր. 50 գր.
Գաւառներու համար 108 » 60 »
Արտասահմանի համար 25 ֆր. 18 ֆր.
ՑԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԳԱՅՄԱՆՆԵՐ
Մէկ անգամի համար տողը 5 գրուշ
Մէկ անգամէ աւելի ծանուցմանց համար մանաւոր պայմաններ

10 ՓԱՐԱ — ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ "ՄԱՆԶՈՒՄԷ,, ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ՕՐ ԱՐԵՒԱԼՈՅՍԻՆ — 10 ՓԱՐԱ

ՕՐՈՒԱՆ ՄՏԱԾՈՒՄՆԵՐ

Տամբրէինգ Տարուան Մէջ

Փորվի Ցանօթ վաճառական Յովհաննէս էֆ. Թաւշանճեանի անուկնկալմամբ, զոր Ամերիկայէ թերթիս առջի օրուան թղթակ, խոր վիշտ պատճառեց մեր հաւատարիմ առնչակցին գաւառացիին ալ։ Տամբրէինգ տարի առաջ բաց ի ընտանեկան չվայնակէն ու ծանօթներու ցանցառ թիւէ մը, ո՛չ ոք կը ճանչնար Յովհաննէս Թաւշանճեանը ու ոչ ոք կը հետաքրքրուէր իրմով։ Հապարակ մահկանացու մըն էր ան, սովորական երիտասարդ մը, որ ուրիշներուն հաւասարապէս կը գործէր և իբր Դրամագլուխ փորձառութիւն միայն կը մթերէր։ Այն թուականին ուր հազիւ քսանրդինգ տարեկան կար, երեք տարի գործ փոխած էր Թաւշանճեան վիրելով ցայտուն կարողութիւն մը փայլեցնել իր սկսնակի քայլերուն, հուսկ ուրեմն ընդգրկած էր գործի ասպարէզը, զոր կատարելապէս յարմար գտնելով իր կոչումին ու ձգտումներուն, ամբարձած փարած էր անոր ու կեանքի ասպարէզ ընտրած՝ զայն իրեն։ Սակայն անգամ չէր որ սակայն գործի վաճառատուն մը կը հիմնէր Նիւ Եորքի մէջ, Թաւշանճեանէ չատ առաջ ուրիշներ փորձած էին առուտուրի այդ ճիւղը, բայց չէին յաջողած կամ թեթեւ չան մը տեսնելով գործին մէջ, քաջալերական չէին նկատած գործարարութիւնը։ Նոյն իսկ ծանօթ վաճառական մը իբր նմոյշ բաւական քանակութեամբ գործ զրկած էր Նիւ Եորք, ուր մէկ քանի տարի ապասնելէ ետք, տեսնելով որ Ամերիկացիք բնաւ գաղափար չունին այդ պատուական կարասիին վրայ, ասիպուած էր ետ քերել տալ ու կրկին մայրաքաղաքիս մէջ ծախել զայն։

Թաւշանճեան սակայն նոր թռիչ մը, բոլորովին տարբեր մղում մը տուած էր գործարարութեան, և հոս էր որ կը կայանար ամբողջ հնարամտութիւնն ու յաջողութեան գաղտնիքը։ Ուրիշներու հաւասարապէս աշխատած պատուն՝ փոխանակ ամսաթղթակը ստանալով Նիւ Եորքի անծայրածիր ղուարտիներուն ու մեղկացնող հանգոյներուն մէջ մխրճուելու, ամբողջ էութիւնը նուիրուած էր գործին ու գիւղ ցորեկ միտք կը յղացնէր թէ ինչ միջոցներով կրնար գործի գործածութիւնը ընդհանրացնել ամերիկեան տուներու մէջ ու անոր վաճառականութիւնը զարգացնել։

Ամերիկա գերազանցապէս ծանուցումի, ռէքլամի երկիրն է, հոն ամէնէն անարժէք ապրանքն անգամ կրնայ թերթերու մեծաչափ ծանուցումներով ներքոգրել, հաչակուիլ ու ծախուիլ, և սակայն ծանուցումը գործին չէր գար Թաւշանճեանի. պանդխուած պայմաններով չողջոյնն ծանուցումներ ընելու համար եթէ մեր վաճառականներուն ամբողջ դրամագլուխներն ալ յատկացուէին, դարձեալ քիչ պիտի գայն, ա՛ինչափ սուղ են ծանուցումները ամերիկեան թերթերուն։ Մնաց որ ծանուցումով ծախուած ապրանքները դեղի, մագի ներկի, օճառի, անուշահոտութեան և ուրիշ ասոնց նման ապրանքներ են, որոնց իրական արժէքը շատ աչնչ բաներ են, և հարիւրին հարիւր, երկու հարիւր չան կը ձգեն գիտնք արտադրողներուն. ասկէ զատ միլիոնաւոր դրամագլուխներով հիմնուած մեծահարուստ ընկերութիւններ կամ գործարարատէրեր են այդ ապրանքները արտադրողները, ու կրնան յիսուն հազար, հարիւր հազար ոսկի վնասի դիմանալ քանի մը տարի, անընդհատ չարունակելով իրենց ծանուցումն ու գործը մինչեւ որ ընդհանրանայ։ Մինչդեռ Թաւշանճեան Ամերիկեան երկրի մէջ վաճառականութիւն ընելով հանդերձ բոլորովին տարբեր պայմաններու տակ կը գտնուէր. վաճառատունը որուն հաւասարապէս նման չատ համեստ զրամագլուխ մը կը ներկայացնէր, բաղդատմամբ ամերիկեան միլիոնիներուն, միւս կողմէ գործը ինքնին մեծարժէք ապրանք մըն է որ՝ լաւելի կը սուղար ամերիկեան առատպերկեան մաքսով ու վաճառատան յարակից ծախքերով։ Հետեւաբար ծանուցումի, ռէքլամի ծախս մըն ալ աւելցնել գործին վրայ, բոլորովին անգործութեան դատապարտել պիտի ըլլար անոր առուտուրը։

Այս անյաղթելի դժուարութիւններուն առջեւ պիտի անձրիէր հասարակ միտք մը, Թաւշանճեան սակայն փոխանակ յուսահատելու, բոլորովին ուրիշ ցղացում մը ունեցաւ, հրատարեցաւ իր աշխատած վաճառատունէն, կամ հրաժարեցուցեցաւ, ադ պարագան անորոշ է մեզ համար։ այն հասակին մէջ զրամագլուխ չունէր ինք, բարի անուն, պատուաւոր վարք ու փորձառութիւն միայն ունէր, որոնց կրթնած՝ յաջողեցաւ իր հաւատն գործի վաճառատուն մը բանալ Նիւ Եորքի մէջ, աշակցութեամբ գործնական մարքի տէր և ունեւոր մէկ ազգականին որ պիտի վարէր գործին Պոլսոյ բաժինը։

Թաւշանճեանի համար խնդիրը փոխուած էր հիմա, ուրիշներէ հրահանգ ստանալու հարկին տակ չէր այլեւս, ինք պիտի տնօրինէր, ինք պիտի գործէր, չէն ալ մեան ալ իրեն վերապահուած բլլալով, ուստի իր ամբողջ ինքնութիւնը դրաւ գործին մէջ, մարդիկ գտաւ, անօթի խեղճ մարդիկ, որոնք թէեւ պարկեշտ ու պատուաւոր, սակայն ո և է պատճառով ինկած էին ամերիկեան հողին վրայ ու չկրնալով ունեցաւ երկու քին ալ մահուան պատճառ բլլալով։ Ասիկա պէտք չէր որ հանգուցեալ՝ մեր իրեն համար որ մտացի ոստիկան մըն էր ու մեծամարտողներէն մէկը իր հոգողութեան ենթարկուած էր իբր Բլօքին Մաւլիի սպանիչը, արդեօք մեծամարտը առնչութիւն ունէր Բլօքին սպանողին հետ։

Այս գաղափարը որ նոխապէս տպաւորած կերպով սկսած էր ծաղում առնել Բիկաշի մէջ, հետզհետէ արծարծուեցաւ ու ոստիկանը զղջաց առիթ մը կրսրնցուցած բլլալուն վրայ։ Բացայայտ էր որ գործած օրինազանցութեանը համար պաշտօնէն պիտի զրկուէր, բայց ո՛չ այնչափ ընտանիքին ապրուստը կորսնցնելուն վրայ կը մտածէր, ո՛րչափ ոճիրին հանգոյցը փախցուցած բլլալուն։

Ճամբան քալելով հանդերձ սկսաւ վերլուծումը ընել ոստիկանը՝ քսանչորս ժամէ վեր անցած դարձներուն։ Ճօրձի հետ կռուքով անոր ընկերանքը հանելէ ետք ինք դիմացի փոքրիկ սրճարանը նստած ու տեսած էր Պէնսէրատի մարքիզին ճօրձի տունէն ներս մտնելը, զոր թէեւ այն ատեն չէր ճանչնար, բայց մենարտին պատուն տեսած ու անդրադարձած էր որ մեծամարտողը նոյն այն մարդն էր որ օր մը առաջ դերիմսին այցելած էր։ Ասիկայ հանգոցին մէկ ծայրն էր սակայն, խնդիրը մեացած մասը հետախուզելն էր, ո՞վ էր Պէնսէրատի մարքիզը, ինչ մարդ էր, ո՞ւր կը բնակէր, ինչ պատճառ կրնար ունենալ դերիմսին հետ մեծամարտելու։

Բիկաշ այս ծանր մտատանջութիւններով բեռնաւորուած՝ եկաւ ինկաւ հասարակաց նստարանի մը վրայ ու սկսաւ գլուխը ճաթեցնել ընելիք սկզբնաւորութեան վրայ չկրնալով համաձայնիլ։

Պարտաճանաչ պաշտօնեան ճօրձի մասին գործած սխալը դարմանելու համար, կ'ուզէր գտնէ Բլօքին Մաւլիի բուն սպանիչը գտնել ու չքմեղացնել անձը, և սակայն անյաջողութեան պարագային ծաղրելի չբլլալու համար որոշեց բոլորովին գաղտնի պահել այս ձեռնարկը և յաջողութիւնն ապահովելէ ետք միայն արդիւնքը հաղորդել պետերուն։

Մենամարտէն ետք տեսակցած էր Պէնսէրատի մարքիզին վիկտորուն հետ ու անոնց հասցէն վարպետութեամբ հանկած, ուստի լուսարանութիւն մը առնելու մտքով ուղղակի ձիամարզիկներու սրճարանը գնաց, հոն բարեխոսաբար դաւ վիկտորէն մին ու մասուածապատ դարձուածքով մը հարցուց թէ ո՞վ էր Պէնսէրատի մարքիզը և ի՞նչ գործ կ'ընէր, մարդը բնաւ չկասկածելով Բիկաշի վրայ, ամենայն ուղղամտութեամբ պատասխանեց թէ մարքիզին ինչ մարդ բլլալը չգիտեր և ո՛չ ալ ո՛ւր բնակելուն մասին տեղեկութիւն ունի, մինակ ձիարշաւներու մէջ ծանօթացած է անոր հետ ու ասկէ անդին բան մը չգիտեր։

Հետաքրքրութեան որդը սկսած էր բռնկիլ Բիկաշի մէջ, կեանքի խնդիր դարձած էր իրեն համար մարքիզին հետքը գտնելը, որուն մասին ստոյգ տեղեկութիւն չտացած պիտի չհանդարտէր, ուստի Սրքատ փողոց վերադարձաւ ու Բլօքինի բնակած պատթրմանին դռնապանին քիթին տակ մտնելով սկսաւ վերէն վարէն խօսիլ Մաւլիի սպանութեան պարագաներուն վրայ, դռնապանը արդէն շաղակրատ մարդ՝ ամբողջ գիտցածը չգիտցածը պատմեց Բիկաշի որ բուն իսկ նպատակէն անդրադառնալով։

—Լսեցի՞ք բան, այսօր մենամարտ մը տեղի ունեցեր է Վիկ տ'Ավրիյի մէջ ուր երկու ազնուականներ, Կրավինի դերիմսին ու Պէնսէրատի մարքիզը երկուքն ալ սպանուած են։

—Ինչ կ'ըսէք, գոչեց դռնապանը տեղէն ցատկելով, կարելի՞ բան է...

—Մինէ կը ճանչնայի՞ք զանոնք, հարցուց Բիկաշ բոլորովին պաղարիւնով,

—Ճանչնայն ալ լսո՞ւք է, յարեց դռնապանը, բայց մինչեւ ո՞ր սատիճան ստոյգ է այս լուրը։

—Ինչո՞ւ հետաքրքրուեցաք սակայն։

—Ինչպէս չհետաքրքրուիմ, Պէնսէրատի մարքիզը այս տան վարձատուներէն է ու երկրորդ յարկը կը բնակի ընտանիքով, իսկ դերիմսն ալ տիկին Մաւլիի սարփաւորն է կ'ըսէին, բայց արդեօք տիկին Մարքիզուհին լսա՞ծ է այս ազէտը, ո՞րչափ ալ ամնիւ մարդ էր մարքիզը, կատարեալ տիպար մըն էր քաջ ասպետի։

—Ինչ օգուտ որ սակայն սպանուեր է հակառակորդին հարուածներուն տակ։

Դռնապանը այս անակնկալին վրայ յայտնի անհանգստութիւն մը զգալով խկոյն քովը կանչեց կինը ու դժբախտութիւնը հաղորդելով խորհուրդ հարցուց թէ ինչ ընթացքի պէտք էին հետեւիլ։ Բիկաշ որ կը փափաքէր մարքիզուհիին այս գոյժէն ստանալիք տպաւորութիւնը տեսնել, պնդեց որ անմիջապէս իրողութիւնը հաղորդեն մարքիզուհիին, նոյն իսկ ինք յօժարեցաւ ստանձնել այդ տխուր պարտականութիւնը եթէ իրենք չեն համարձակիր։

(Շարունակելի)

«ՄԱՆԶՈՒՄԷ»Ի ԹԵՐԹՕՆԸ)(46)(

ՓՈՓՈՐԿԱԼԻՑ ԿԵԱՆՔ ՄԸ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Ժ.

ՄԵՆԱՄԱՐՏԻՆ ԱՐԴԻՒՆՔԸ

Ոստիկան Բիկաշ ալ աւելի չծանրացնելու համար ծերունի կոմսին վիշտը, քաջալերեցաւ անոր ներկայութենէն ու դուրս եկաւ։ Կոմսին հարցումը իր մէջ ալ խոր հետաքրքրութիւն արթնցուց, որ սկսաւ մտածել թէ ինչ էր արդեօք շարժառիթը Կրավինիի դերիմսին ու Պէնսէրատի մարքիզին մղած մենամարտին, որ այնչափ կատաղութեամբ տեղի ունեցաւ։ Ասիկա պէտք չէր որ հանելուկ մնար իրեն համար որ մտացի ոստիկան մըն էր ու մենամարտողներէն մէկը իր հոգողութեան ենթարկուած էր իբր Բլօքին Մաւլիի սպանիչը, արդեօք մենամարտը առնչութիւն ունէր Բլօքինի սպանութեան հետ։

Այս գաղափարը որ նոխապէս տպաւորած կերպով սկսած էր ծաղում առնել Բիկաշի մէջ, հետզհետէ արծարծուեցաւ ու ոստիկանը զղջաց առիթ մը կորսնցուցած բլլալուն վրայ։ Բացայայտ էր որ գործած օրինազանցութեանը համար պաշտօնէն պիտի զրկուէր, բայց ո՛չ այնչափ ընտանիքին ապրուստը կորսնցնելուն վրայ կը մտածէր, ո՛րչափ ոճիրին հանգոյցը փախցուցած բլլալուն։

Ճամբան քալելով հանդերձ սկսաւ վերլուծումը ընել ոստիկանը՝ քսանչորս ժամէ վեր անցած դարձներուն։ Ճօրձի հետ կռուքով անոր ընկերանքը հանելէ ետք ինք դիմացի փոքրիկ սրճարանը նստած ու տեսած էր Պէնսէրատի մարքիզին ճօրձի տունէն ներս մտնելը, զոր թէեւ այն ատեն չէր ճանչնար, բայց մենարտին պատուն տեսած ու անդրադարձած էր որ մենամարտողը նոյն այն մարդն էր որ օր մը առաջ դերիմսին այցելած էր։ Ասիկայ հանգոցին մէկ ծայրն էր սակայն, խնդիրը մեացած մասը հետախուզելն էր, ո՞վ էր Պէնսէրատի մարքիզը, ինչ մարդ էր, ո՞ւր կը բնակէր, ինչ պատճառ կրնար ունենալ դերիմսին հետ մենամարտելու։

Բիկաշ այս ծանր մտատանջութիւններով բեռնաւորուած՝ եկաւ ինկաւ հասարակաց նստարանի մը վրայ ու սկսաւ գլուխը ճաթեցնել ընելիք սկզբնաւորութեան վրայ չկրնալով համաձայնիլ։

Պարտաճանաչ պաշտօնեան ճօրձի մասին գործած սխալը դարմանելու համար, կ'ուզէր գտնէ Բլօքին Մաւլիի բուն սպանիչը գտնել ու չքմեղացնել անձը, և սակայն անյաջողութեան պարագային ծաղրելի չբլլալու համար որոշեց բոլորովին գաղտնի պահել այս

Տամբրէինգ Տարուան Մէջ

գործը մինչեւ որ հանգոյցը ինքնին ինքզինքէն ազատուէր։ Ամէնէն բարիները ընտրեց այս մարքիզներէն, մէկ մէկ գործ տուաւ անոնց իւրաքանչիւրին կռնակը, որոնք սկսան գիւղերը Նիւ Եորքի ու ամերիկեան ուրիշ քաղաքներու և գիւղաքաղաքներու փողոցներուն մէջ, իբր կենդանի ծանուցումներ իրենց վրայ չողացնելով արեւելեան ճարապարհներուն ամէնէն գրաւիչները ու արժէքաւորները։ Ամերիկացիք արդէն բնութիւնամբ սիրահար նորին ու չտեսնուած ծին՝ և մանաւանդ ճոխ ու հարուստ, հետաքրքրուեցան մեր գործերով։ կիներ, աղջիկներ, պարոններ, երիտասարդներ չօշափեցին անոր թառ խաւերը, գեղարուեստասէրներ հրացան անոնց նպաստն ծաղիկներուն ու երիներանգ նկարներուն վրայ։ Ծերուն վաճառականներն ալ սակայն պարապ չկացան, անոնք ալ գրաւիչ ոճով նկարագրեցին թէ արեւելքցի կիներու աղջիկներ ինչպէս իրենց փափուկ ձեռներով կը գլուխ ընծայանորդներուն։ ո՛չ ոք կը կասկածէր իր ուղղամտութեան վրայ ուինք ա՛ռ՝ ոչ մէկը կը խաբէր, խօսքը խօսք էր ու գոտասանը անգամալի։ Ամերիկա ուրչափ ծայրայեղներու, անկրօններու երկիր, նայնչափ ալ հաւատացեալներու, ջերմեռանդներու, պարկեշտասէրներու երկիր է և Թաւշանճեան իր այս առաքելութիւնները ալ ո՛չ նուազ նպաստաւորած է ծանօթներու չրջանակը ընդլայնելով և պատուաւոր տուներու համարումը շահելով։

Ինչպէս ըսինք, իրմէ առաջ ալ Նիւ Եորքի մէջ գործի վաճառատուներ հիմնած էին կ. Պոլսոյ մէջ անուն, դրամագլուխ, վարկ և փորձառութիւն ունեցող անձինք, սակայն անոնց և ոչ մէկը յաջողեցաւ ընդհանրացնել գործը ու անոր վարկը բարձրացնել Ամերիկայի մէջ, մինչեւ որ ոլորտցեալ Թաւշանճեան իր անձնական ուժով, նիներ դրամագլուխով հիմնց իր գործի վաճառատունը ու զայն այսօրուան նախանձելի գագաթութեան հասցուց։

Այս պարագան անվիճելի է և գործի վաճառականներ, գործարարներ, առնով զբաղող ու անկէ օգտուող բոլոր անձինք պէտք է երախտագիտութեամբ յիշեն Թաւշանճեանի անունը ու անոր յիշատակը անմահացնող գործ մը ընեն։ Քանի՞ տարուան մարդ է Թաւշանճեան և քանի՞ տարուան հարուստ, տասը տարի չկայ գործը կանոնաւորելուն և այսօր ա՛չ միայն հարիւրաւոր հաղարներով ոսկիի հարստութիւն դիպած է, այլ և իր անունը ճանչցուած է ամբողջ մեր հայրենիքին։ վաճառականներէն, սեղանաւորներէն, զարգացած մարդիկներէն դուրս հասարակ արհեստաւորներն անգամ ամէն քաղաքի մէջ կը ճանչնան Թաւշանճեանը ու գիտեն անոր անունը։ Ասիկա պզտիկ կարողութիւն մը չկարծէք, Թաւշանճեանէն եռապատիկ հարստութեամբ մարդիկ ունինք, զորս բաց ի իրենցմէ նպաստաւորուողներէ ո՛չ ոք կը ճանչնայ, այնչափ քաջուած ու մենաւորած կ'ապրին։ արդ Թաւշանճեան որ յաջողեցաւ մեր մէջ իսկ այսչափ ճանչցնել զինքը մէկ քանի տարուան չրջանի մը մէջ ուր ծանօթանալով բնաւ չան մը պիտի չուտենար ու ընդհակառակը պիտի մեաուէր ալ նիւթապէս, բնականէ հետեւցնել թէ Ամերիկայի մէջ որչափ ճանչցուած էր իր գործերովը։ Ասիկա երկու անգամ երկուք չորս կ'ընէր պէս բացայայտ է։ Թաւշանճեան ճանաչական հարստութիւն ունէր, որուն շնորհիւ յաջողեցաւ ինքզինքն ու իր գործը ծանօթացնել ճանաչելիներուն ու նախանձելի հարստութիւն դիպիլ։

Եւ սակայն Թաւշանճեանի դրուատիք հիւսել կամ անոր վրայ դամբանական մը յօրինել չէ այս տողերուն չարժառիթը։ Թաւշանճեանի տասնրդինգ տարուան կեանքը պատկերացնելով կ'ուզենք քաջալերութիւն ներշնչել մեր գործի մարդոց թէ, ամէն օր հարստութիւնը կը հոսի կ'անցնի մեր առջեւէն ու պատաստիներ մերն է որ միայն չենք յոգնեցներ վազող ջուրէն մեր ափերը լեցնելու։ Աշխարհի առուտուրը միանակ գործի վրայ հիմնուած չէ, գեռ անդին հարիւրաւոր ճիւղեր կան որոնք թեթեւ բարեշրջումով, գիշերասանչ աշխատութիւնով մը, նոր յղացումով մը պիտի կրնան անպակաս հարստութիւն մատակարարել ենթակային, բայց ո՞վ է անոր վրայ մտածողը։

Նոյն իսկ այսօր ալ գեռ չա՛տ սահմանափակ չէ՞ գտներ մեր առուտուրը Ամերիկայի հետ, երբ աշխարհի ամէնէն մեծ ներածող ու արտածող ազգն է դարձած ա՛ն։ Անգլիոյ ու Գերմանիոյ վաճառականութեան սպառնալու աստիճան սատկութեամբ։ Մենք ինչ յարաբերութիւն ունինք ամերիկեան վաճառականութեան հետ, գրեթէ ոչինչ։ գերմանական վաճառականները, լամբարները, մանճակալները իբր ամերիկեան ծախելէ ուրիշ բան մը բրած չենք, կամ թէ չա՛տ չա՛տ քանի մը կարր անորմէ՛ք ապանքներու վրայ սահմանափակելով մեր գործառնութիւնը, գոհացած ենք ապրուստ մը հանելու չափ բան շահելով, ճիշդ այնպէս, ինչպէս որ սովոր էին ընել գործակալաճառները Թաւշանճեանէ առաջ։ Կարելի՞ բան է որ աշխատող հնարամիտ վաճառական մը մեր Պրուսայի այնչափ նուրբ ու դրաւիչ ապրանքները չընդհանրացնէ Ամերիկայի մէջ։ հարուստ տիկիններ ու օրիորդներ անկարելի է որ տեսնեն ասրեւելեան այս եթերային չղարշները, սրբիչները, տիաձանելիները, խաւլուները ու չերապտուրին անկէ, բայց ո՞վ պիտի ջանայ զանոնք ընդհանրացնել ու ամէն տուներէ ներս ապրեցնել։ Ամէնէն առաջ սակայն խելք մտաբ ու բարոյական ունակութիւն վրայ է խնդիրը, հարիւրաւոր հազարաւոր անձինք կ'երթան Եւրոպա կամ Ամերիկա. հոն կեանքը պարզ չէ մերինին պէս, կիներ, աղջիկներ, զեղեցիկներ, չուտուութիւն հարիւրաւոր ձեւերով ու երանգներով կը ներկայանան նորեկներուն ու օտարականներուն, որոնց մէջ հազիւ կը գտնուի մէկ քանի տասնեակներ որ փորձութիւններուն դիմանալով միմիայն իրենց առուտուրին նուիրուին ու անոր վրայ միտք յոգնեցնեն։ Օտար քաղաքներու մէջ հիմնուած լաւամիտ առուտրական տուներ կարճատեւ չրջան մը միայն բոլորած են միմիայն անոր համար որ գործին վարիչները փոխանակ իրենց առուտուրին նուիրուելու, կիներ աղջիկներ, զեղեցիկներ հետապնդած են, ու գործը ջախջախուած, հիւծած է կարճ ժամանակի մէջ սնչացնելով միւսներուն ժամանակ ամբողջ ընտանիքին ապագան։ Այս տեսակէտով ալ կրնայ օրինակ հանդիսանալ անգամը կեանքը Թաւշանճեանի որ քանի տարեկան ծաղիկ հասակէն գացած էր Նիւ Եորք, ուր օրինակելի կեանք մը անցուցած էր, զերծ ամէն կնոջական ինդիրներէ ու բարոյականի հակառակող արարքներէ։

Ամէնէն օրինակելի մէկ գործը սակայն ծայրայեղ ընտանեսիրութիւնն է Թաւշանճեանի, որ փոխանակ Նիւ Եորքի պէս հեռաւոր վայր մը չէզոքացած ապրելու, ազգականներուն ամէնէն յետոյինն վիճակին անգամ կը զբաղէր և անոնց ապրուստին կը նպաստէր իր առատաձեռնած սիէրլիեան ամսաթղթակներով։ Իրազեկ մը քանի կը հասցնէր Թաւշանճեանէ նպաստ ստացող ազգականներուն թիւը, որոնց՝ ամսական չորս անգլիական ոսկիին մինչեւ տասը ոսկի յատկացուցած էր չհաշուելով բացառիկ նուէրները։ Միւս կողմէ ամէն մարդ գիտէ որ Թաւշանճեան առանց հրաւէրի առանց թախանձագին դիմումներու իր նպաստը կը հասցնէր ամէն կրթական և եկեղեցական բարոյացուցիչ գործի որ իր հարամտը շահած ըլլար։

Եւ անոր այս բարեսրտութիւնը կը կարծէք որ նուազ նպաստած ըլլայ իր գործին զարգացմանը։ Երբեմ տեսակ բնաւորութիւն չկրնար ունենալ մարդ մը, կամ բարեսիրտ է կամ չարասիրտ. արդ երբ մեր չրջանակին մէջ այնչափ բարեսիրտ էր Թաւշանճեան, կը կարծէք որ ամերիկեան միջավայրին հանդէպ չարասիրտ գտնուէր, հոն ալ անչուշտ կ'արտայայտէր իր կեղտուն առատաձեռնութիւնը ու գործնականապէս կը գրաւէր նոյնիսկ զինքը չճանչցողներուն ալ սիրտը։ Հիմա ըսէք, եթէ Թաւշանճեան վաճառատուն մը ունենար հոս, պիտի չնախընտրէ՞ք առանց բարեսիրտ, պատուաւոր, պարկեշտ ուղղամիտ ու առատաձեռն մարդու մը հետ ընել ձեր առուտուրը, քան այն քսրմիրի անձանց հետ, որոնք տասը վարպային համար տասը քգալա կը նեռանն, և այլամերժ, հասէր զրամպաշտներ են։ Նիւ Եորքի մէջ ալ նոյնը եղած է արդիւնքը և Թաւշանճեան իր անձնական նկարագիրովը յաջողած է զարգացնել վաճառատունը ու սիրելի ընել գայն ամէնուն։

Պարզելով Թաւշանճեանի կեանքին ամբողջ գաղտնիքները կը յուսանք որ գտնէ նորաբոյս երիտասարդներ հանգուցեալին ընթացքը առաջնորդ կ'ընտրուին իրենց ու անոր բարեսրտութեան, հնարամտութեան, աշխատութեան, պարկեշտութեան և բարոյականին հետեւելով, մէկ մէկ նոր Թաւշանճեաններ կը դառնան։ Այս էր հանգուցեալին ալ միակ իղձը ու անոր համար իր բազմաղալ ժամերէն խնայելով բարոյացուցիչ յօդուածներով կը զարգացէր թերթերը։ Երանի՞ թէ իրականանար մեր ալ ի՛ր ալ իղձը և նոր Թաւշանճեաններ ծնունդ առնէին մեր երիտասարդներէն, քանի որ փորը ցոյց տուաւ թէ տասնրդինգ տարին բաւական է մեծ հարստութիւն ու անուն շահելու և Թաւշանճեան հռչակուելու։

—Ինչպէ՞ս չհետաքրքրուիմ, Պէնսէրատի մարքիզը այս տան վարձատուներէն է ու երկրորդ յարկը կը բնակի ընտանիքով, իսկ դերիմսն ալ տիկին Մաւլիի սարփաւորն է կ'ըսէին, բայց արդեօք տիկին Մարքիզուհին լսա՞ծ է այս ազէտը, ո՞րչափ ալ ամնիւ մարդ էր մարքիզը, կատարեալ տիպար մըն էր քաջ ասպետի։

—Ինչ օգուտ որ սակայն սպանուեր է հակառակորդին հարուածներուն տակ։

Դռնապանը այս անակնկալին վրայ յայտնի անհանգստութիւն մը զգալով խկոյն քովը կանչեց կինը ու դժբախտութիւնը հաղորդելով խորհուրդ հարցուց թէ ինչ ընթացքի պէտք էին հետեւիլ։ Բիկաշ որ կը փափաքէր մարքիզուհիին այս գոյժէն ստանալիք տպաւորութիւնը տեսնել, պնդեց որ անմիջապէս իրողութիւնը հաղորդեն մարքիզուհիին, նոյն իսկ ինք յօժարեցաւ ստանձնել այդ տխուր պարտականութիւնը եթէ իրենք չեն համարձակիր։

(Շարունակելի)

ԱՐՏԱՔԻՆ Լ. Ա. ՀԷՅԻ ԺՈՂՈՎԸ

Լա Հէյի Ժողովին նկատմամբ հուսաքրքրութիւնը հետզհետէ կը պակսի Եւրոպական թերթերուն մէջ։ Պատուիրակներուն և իրենց կառավարութեանց միջև բանակցութիւնը չեն շարունակուիր հին փութիկոտութեամբ, և օրէ օր ժողովին վերջանալուն կը սպասուի։ Սպառազինութիւնները սահմանափակելու խնդիրը վերջին նիստերուն ձգուած էր, բայց յայտնի է թէ Անգլիոյ պատուիրակները կը վարանին մինչեւ իսկ իրենց առաջարկութիւնը ընել։ Գերմանիայի պատուիրակը կ'աշխատի իրաւաբարական ատեանին միայուն կազմութեան հոգ տանիլ և անով զբաղեցնել ժողովը վերջին պահուն, և ասով այլ ևս հարկ չթողուլ անգլիական առաջարկութեան։

Լա Հէյէ կը հեռագրեն Յուլիս 22 թուով.— Այսօր ժողովը նշանակեց վայրկեան մը պիտի ունենայ։ Գերմանիոյ առաջին պատուիրակ Պատոն Մարշալ ֆոն Պիպերշթայն խօսին և համոզիչ ազդեցութեամբ բանախօսութիւն մը ըրաւ Լա Հէյի մէջ միայուն իրաւաբարական ատեան մը հաստատելու համար։

Բանախօսը մանրամասնօրէն պարզելով ընդհանուր պարտաւորիչ իրաւաբարական ատեանի մը նշանակութիւնը և տարածութիւնը, թուեց թէ ինչ տեսակ վէճեր կրնան յարմարիլ իրաւաբարական վճիռներու, և թէ որո՞նք իրենց քաղաքական քնութեան համար չեն յարմարիր իրաւաբարութեան։ Ի վերջոյ բաս.— Ընդհանուր պարտաւորիչ իրաւաբարական ատեանին գալով, չի բաւեր միայն անոր հիմերը կազմել, հարկ է նաեւ մանրամասնութիւնները կարգի կանոնի դնել։ Չի բաւեր որ համաշխարհի չենք մը չմնինք գեղեցիկ ճակատով մը, այլ պէտք է ա՛յնպէս մը շինել որպէս որ աշխարհի բոլոր ժողովուրդները կարենան հանդիստով և բաւական համաձայնութեամբ բնակիլ անոր մէջ։ Իրաւաբարական ատեանին գաղափարը առանց վէճի պիտի ընդունուի, եթէ անոր գործելու եղանակը պարզուի և բաւականի։ Անմէնէն կարեւոր բաբեկարգութիւնը ա՛յն է, զոր առաջարկած են Միացեալ Նահանգները և Իտալիա, այսինքն միայուն հանգամանք մը տալ իրաւաբարական ատեանին։ Միայուն ատեան մը դատաւորներով, որոնք իրենց նկարագիրով և իրենց իրաւագիտական նշանակութեամբ ընդհանուր վստահութիւն վայելեն։ Այսպիսի հաստատութիւն մը ընդարձակ գործածութիւն պիտի ստանայ, իրեն դիմողներուն թիւը չատ մեծ պիտի ըլլայ, և վերապահութիւններու, սահմանափակութիւններու և կասկածներու առիթ պիտի չտայ։ Մենք պատրաստ ենք մեր բոլոր ուժերը գործածել այս նպատակին հասնելու, գործին աշխատակցելու համար։

Այս բանախօսութիւնը ընդհանուր սրտագին հաւանութիւն առաջ բերաւ։ Այս ընդհանուր հաւանութիւնը սա՛ տպաւոր վանմանը պիտի ունենայ որ Լա Հէյի իրաւաբարական ատեանը միայնակ մեկուսացեալ դատարանի մը պիտի վերածուի, միւս ներկայ դատաւորներով և պաշտօնատարներով, և երկրորդ Ազգաբնութեան ժողովին գլխաւոր գործը պիտի ըլլայ։

Այսօր հրամաններ տրուեցան ժողովը վերջացնելու Օգս. 20ին։ Այն խնդիրները՝ որոնց վրայ դեռ խորհրդակցութիւն եղած չէ, պիտի վերապահուին ապագայ ժողովի մը, որովհետեւ եթէ ասոնց ամէնուն վրայ խորհրդակցութիւն ընել հարկ ըլլայ, ժողովին նիստերը պիտի տեւեն մինչեւ Սեպտ. է կէսը։ Եթէ հարկ ըլլայ Օգս. ի կիսուն վերջացնել, ժողովը իր օրակարգի խնդիրներէն չատերը յետաձգած պիտի ըլլայ։ ժողովին անյաջողութիւնը ասկոյսի անտիկով մը պիտի ըլլայ աշխարհի համար, որ կը սպասէր թէ զանէ օգտակար գործ մը պիտի կատարուէր։

Ականներու և թորփիլներու գործածութեան համար առաջարկուած պայմանագրութիւնը ծրագրելու մասնախումբը իր աշխատութիւնը չէ վերջացուցած, թէեւ հետաքրքրաշարժ կարծիքներ փոխանակուեցան։ Անգլիոյ ու Գերմանիոյ պատուիրակները իրարու հակառակ խօսեցան։ Անգլիացիք պնդեցին որ արտն չի կրնար գործածուիլ բաց ծովու մէջ, մինչ Գերմանացիք կը պնդէին թէ ականի զետեղումը կարելի է «պատերազմի թատերավայր»ին վրայ, և հետեւաբար ամէն նեղուցներու մէջ, քանի որ «պատերազմի թատերավայր»ը կրնայ դիւրաւ առեւտրական նաւերու ամէնէն աւելի յաճախած նեղուցն ըլլալ։ Այս կէտին վրայ չատ մեծ վիճաբանութիւն մը եղաւ, և կ'ըսուի թէ իրաւախոհութեան բանաձեւ մը գըտնուած է։ Անգլիա տասը մղոն կ'ենթադրէ իւրաքանչիւր երկրի ցամաքին վերաբերեալ ծովային հեռաւորութիւնը, ուր կարելի ըլլայ ական զետեղել, մինչ Գերմանիա «Պատերազմական թատերավայր» ըսելով կը հասկնայ ընդհանուր տարածութիւնը, ուր գործողութիւնք կրնան կատարուիլ։ Այս առնմանը չատ անորոշ է, որովհետեւ արդի մեծ նաւատորմիղները իրենց վերջին ծայր դիւրաշարժութեամբ կրնան ականներ ցանել ամբողջ ծովուն վրայ, և «Պատերազմական թատերավայր»ը կրնայ պատրաստուիլ չատ նեղուցներու մէջ։ Անգլիա իրաւամբ կը պնդէ որ պատերազմական թատերավայրը սահմանուի ամէն ճշդութեամբ։

Ուրիշ կարեւոր կէտեր ալ վիճաբանութեան տակ են։ Զոր օրինակ, Սպանիա կ'առաջարկէ որ ականներու գործածութիւնը չարգիլուի պատերազմիներուն սեփականութիւնը չեղող ջուրերու մէջ, այլ անոնց մէջ միայն, որոնց վրայ իրական հակակշիռ ի գործ կը դնէ գրաւման իրաւունքով։ Բայց այս իրաւունքը ո՞ւր կը սկսի և ո՞ւր կը վերջանայ։ Անգլիա Սպանիոյ հետ մէկտեղ կը կարծէ թէ իրական ատացման հետ կը սկսի, և կը վերջանայ հակակշռին գաղրելովը։ Հարկ է անակնկալներէ խոյս տալ։ Զոր օրինակ, նաւատորմիղ մը կրնայ անպաշտպան ծովեզերք մը գտնել, ուր անմիջապէս ուզէ ականներ զետեղել, որովհետեւ այդ պահուն տէր է այդ ջուրերուն։ Այսպէս պիտի տեսնուի թէ ո՛րքան անհրաժեշտ է որ գրաւումը իրական ըլլայ և ո՛և է տարակոյսէ զերծ։ Ասոնք չատ կարեւոր խնդիրներ են, և ուշով պիտի քննուին վերջնական որոշում մը արուելէ վերջ։ Եթէ սակայն իրաւունք արուի ականներ գործածելու պատերազմական թատերավայրին մէջ, սա՛ վերապահութեամբ որ միշտ անոնք հակակշռի տակ ըլլան, երկրորդական խնդիրները կրնան դիւրաւ լուծուիլ։

ԱՆԴԻԼԻԱ ԵՒ ՍՊԱՆԱԶԻՆՈՒԹԵԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

Երեսփ. ժողովին մէջ Սամուէլ Բօպէրթ հարցուց թէ Լա Հէյի մէջ Բրիտանացի պատուիրակները առաջարկութիւն մը ըրա՞ծ են սպառազինութիւնները սահմանափակելու համար, և թէ ի՞նչ ընդունելութիւն գտած է, և կամ որոշման մը համար ի՞նչ պայմաններ մէջ բերուած են։

Արտաքին գործոց Նախարար Սըր Էտուարա Կրէյ պատասխանեց թէ իրաւէ թէ մամուլին մէջ այդպիսի որոշման մը պայմաններուն վրայ բաներ մը հրատարակուեցան, բայց մինչեւ հիմա ժողովը որոշում տուած չէ։ Չի կրնար ըսել թէ առաջարկութեան մէջ ի՞նչ պայմաններ մէջ պիտի բերուին, բայց փափաքելի է որ կարելի եղածին չափ ժողովին կողմէ ընդունուի այս առաջարկութիւնը։

ԿԻՆ ԳԱՐՏՈՒՂԱՐԿՈՒԹԻՒՆԸ

Ամերիկայի երկրագործական նախարարը հրամանագրով մը կ'ազդարարէ որ իր պաշտօնատան պահերը այլեւս չգործածեն կիներ իբրեւ մատուցող։ Կինը այս անգամ իր և իր զուգակցը անօթի ու թշուառ վիճակը նկարագրած և պարենագին խնդրած ըլլալով, քննութիւնը որոշուեցաւ թաղալ Խարտրդոյ յաջորդ նստին։

2. 29 սարիներէ ի վեր իրարմէ բաժնուած ամուսնի մը այրը, իր կնոջ բարոյականին դէմ բրած զանգատները ապացուցանելու համար խոստացած էր վկաներ բերել։ սակայն թէ՛ ինքը և թէ վկաները ներկայացած չըլլալով, մրցայն կինը ներկայացաւ և պահանջեց որ ամուսինը կամ հաստատէ իրեն վերագրած անբարոյականութիւնը և կամ հաշտուի ու կենակցի իրեն հետ։ Որոշուեցաւ ապակ ամուսնոյն ներկայութեանը, խնդիրը նկատողութեան առնելու համար։

3. Անձ մը՝ մայրաքաղաքէս բացակայ գտնուող իր կնոջ բարոյականին դէմ բողոքած ըլլալով, կոչնագիր ղրկուած էր կնոջ։ սակայն կինը կոչնագիրը ստորագրելով հանդերձ չէր ներկայացած ու միւս կողմէ ինքն ալ իր կարգին բողոքած էր իր ամուսնոյն բարոյականին դէմ։ Որոշուեցաւ երկրորդ կոչնագիր մը ևս ղրկել կնոջը, ըստ այնմ քննելու համար երկուստեք ներկայացուած բողոքները։

Խարտրդը ասոնցմէ զատ ամուսնական նոյն խնդրոյ նախնական քննութիւններով զբաղեցաւ։

ՍԿԻՒՏԱՐԻ եկեղեցեաց և վարժարանաց ընդհ. մատակարարութեանելմտացոյցը, Թաղ. Խարտրդոյ անդամներէն կազմուած յատուկ մասնախումբի մը կողմէ պատրաստուած և Խարտրդոյն ներկայացուած ըլլալով, Խարտրդը դարձ ի՞նչ բարեփոխութեամբ ընդունած և գործադրութիւնը որոշած է։

Սոյն ելմտացոյցին մէջ մինչեւ վարժարանաց համար տնտան 10,000 ղ. ի գումար մը սահմանուած է որ պիտի հայթայթուի աշակերտաց թոշակներէն և մնացեալը Թաղ. Անտուկէս։ Թաղ. Խարտրդը մտադիր է նոր կարգադրութիւններ ներմուծել վարժարաններուն մէջ և ի մասնաւորի Ֆրանսացի ուսուցչի մը կարգել, Ֆրանսերէն լեզուի մէջ երկսեռ աշակերտները վարժեցնելու և այս կերպով պէտք չի թողուլ ծնողաց իրենց զաւակները օտար վարժարաններ զրկելու։ Կը լսենք թէ Տեսչական պաշտօնը պիտի ջնջուի և իւրաքանչիւր վարժարանի Աւագ Ուսուցչին պիտի յանձնուի, վարժարաններու մասնաւոր պատասխանատուութիւնը, ընդ վերին հսկողութեամբ վարժարանաց համար կազմուելիք նոր Հոգաբարձու Մարմնոյն։

ԿՐՕՆ, ԺՈՂՈՎՈՅ ատեանը ելեկիք ամուսնական խնդիրներու համար խմբագրուած հրամանագիրներէն մէյ մէկ օրինակ, որու պատճէնը երէկ հրատարակեցինք, զրկուեցաւ գաւառներու Առաջնորդներուն։

ԵՐԶՆԿԱՑԻ Տեղապահ Տ. Լամնուէլ վրդ. ի խնդրանաց վրայ, սեւ ծաղկեայ փիլոն կրելու արտօնութեան կոնդակ տրուեցաւ տ'ղայն Տ. Վարդան քահանայ Սագանեան։

ԳՈՒՄՐԿԱԲՈՒԻ Դպրաց Դասը իր հինգ տարուան մատակարարութեան հաշիւները ըստ օրինի մատուցած է Պատրիարքարան, վաւերացման համար։

ՀԱՅՆՑԻՒ կը խնդրեն Ազգ. Պատրիարքարանէ որ իրենց նորընտիր Առաջնորդ Երուանդ վրդ. Փէլտահճեանի հրաժարականը մերժուի։

ՖԻՐԻՊԻՒԴԻ Հայ-Հռոմէական ընտանիքներէն Թադուհի անուն օրիորդ մը երէկ Ազգ. Պատրիարքարան դիմելով Հայ եկեղեցւոյ իրաւասութեան տակ մտնելու փափաքը յայտնեց։

ՎԱՍԵՄ. Դէորգ էֆ. Արսլանեանի դստեր Օր. Անտոնի՝ ընդ Նեկիպ պէյ Պուլթրոս փաշայի պրակարդութեան հանդէսը յաւաջիկայ Բ։ օր Այ Սթէֆանոսի Ս. Առելանանայ եկեղեցիին մէջ պիտի կատարուի ընդ նախագահութեամբ Ամէն. Ս. Պատրիարք Հօր։

ՄԱՔՐԻԹԻՒԴԻ Թաղ. Խարտրդոյ ընտրութեան համար թերթերէ տեսանք թէեւ գրած էին թէ վաղը տեղի պիտի ունենայ, սակայն մեր առած տեղեկութեանց նայելով նոյն ընտրման գործողութիւնը յաւաջիկայ Կիրակի (Յուլիս 22ին) պիտի կատարուի։

ԲԷՍԻՒ, Է.Փ. ՄԱՐԴԱՐԵԱՆ Սկիւտարի Թաղ. Խարտրդոյ անդամակցութեանէն հրաժարական տուած է, իր ըրածին տուատութեան դարձնելու համար։ սակայն իր հրաժարականը չէ ընդունուած։

ԷՍԿԻՇԷՀԻՐԻ Ս. Մեսրոպեան վարժարանին համար նոր Հոգաբարձութիւն մը կազմուեցաւ որուն անդամներն են Պարտասար Գասանճեան (Ատենապետ) Լեւոն Փափազեան (Ատենադպիր) Ռուբէն Ստեփանեան (Գանձապետ), Գէորգ Քէրէստէճեան և Ռուբէն Տէմիրեան էֆէնտիները։

ՍԿԻՒՏԱՐԻ ԱԶԳԱՍ հիւանդաց խնամակալութեան հիմնարկութեան 27րդ տարեդարձին առթիւ վաղը Ս. Խաչ եկեղեցւոյ մէջ հանդիսաւոր կերպով մատուցուելիք վերարկմամբ Ս. Պատարագին յետոյ, Թաղ. Խարտրդոյ և Աղքատախնամի գանձապետ Նազարեան էֆ.ի կողմէ, նոյն խնամակալութեան անդամներուն և նոյն հանդէսին մասնակցող գպիրներուն ճաշկերոյթ մը պիտի տրուի։

ՍԿԻՒՏԱՐԻ Թաղ. Խարտրդը՝ երէկ բացառիկ նստի մը մէջ որոշեց երեք վարժարանաց ուսուցչական մարմինը առ ժամանակ դադրեցնել իրենց պաշտօնէն, յաւաջիկայ նոր տարեշրջանի առթիւ կարգ մը փոփոխութիւններ և կարգադրութիւններ ընելու պէտքէն ստիպուած։

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ Բ. ԾԱՆՈՒՑՈՒՄՆ Փոխանորդարանի Ազգ. Պատրիարքարանի.— Երդնեալի Ծաթ գիւղի բնիկ, 40-42 տարեկան, 25 տարի առաջ ամուսնացած Նշան Խաչատուր-Գրիգորեան անուն մի՞ջոցասակ, ծաւի ալեւոր, բարակ ու չէկ յօնքերով, բոլորակ ծնօտով, քիթին ու բերանը միջակ թաւ ու չէկ պեխերով ու թմնձրաշնորհութեան ազդայինն 18 տարի առաջ պանդխտութեան ելնելով անյայտացած է։

Կը խնդրուի արդդ ազդայիններէ որ եթէ երբեք յիշեալին ուր, ողջ կամ մեռած ըլլալուն վրայ ո՛ր և է տեղեկութիւն ունին, տանին Պատրիարքարանիս ծանուցանել։

ԱԶԳ. ՀԻՒԱՆԴԱՆՈՑ.— Հանգուցեալ Տիկին Զապել Թնդրլեանի յուզարկաւորութեան առթիւ փոխան ծաղկեպակի 108 ղրշ. նուիրած է Հիւանդանոցին Այրի Տիկին Նուրիկ Ալբէկճեան։

Տ. ԳՐԻԳՈՐԻՍ Աբքեպս. Յովհաննէսեան վաղը պիտի պատարագէ Էջմիածնի Ս. Աստուածածնայ եկեղեցւոյն մէջ, դրուն տօնախմբութիւնն է։ Պատարագէն վերջ, ըստ սովորութեան մատաղ պիտի բաշխուի։

ԱԶԳ.— Վաղը կիրակի Տօն գիւտ Տփղ. Ս. Աստուածածնայ եկեղեցւոյս ազգ. Ս. Պատարագ պիտի մատուցանէ Տ. Պսակ Վարդապետ Խորէնեան, և յաւարտ պատարագի հոգեհանգիստ պիտի կատարուի Ս. եկեղեցւոյս հիմնադիր բարեհամբաւ Նեվրուզեան գերդաստանին ննջեցելոց։ Սկզբնաւորութիւն ժամը 12, Ս. Պատարագ ժամը 2։

Ի Դիմաց Թաղ. Խարտրդոյ
Եէնիգիւղի
Ատենադպիր Վ. Ատենապետի
Յ. ԻՒԹԻՒՇԵԱՆ Պ. ԳԷՐՊԷՐԵԱՆ

ՍԿԻՒՏԱՐԻ Ազգաբանական Խարտրդոյս Հիմնադրութեան 27րդ Տարեդարձին առթիւ, վաղը, Գիւտ Տփղ. Սուրբ Աստուածածնայ Խաչ եկեղեցւոյ քարոզիչ Գերաշնորհ Տ. Մկրտիչ Սրբ Եպս. Վանապետեան հանդերձեալ է Վերաբերմամբ Ս. Պատարագ մատուցանել Ս. Խաչ եկեղեցւոյ մէջ, ինչպէս նաեւ Հոգեհանգստեան Պաշտօն կատարել բարեյիշատակ հիմնադրաց, բարերարաց և սատարողաց Ազգաբանականի։ Սկզբնաւորութիւն ժամերգութեան ժամը 11, Ս. Պատարագ ժամ 1½։

Ի Դիմաց Ազգաբանական Խարտրդոյ
Վ. Ատենադպիր Ատենապետ
Գ. ՄԱՆՈՒԿԵԱՆ Գ. ԲԱՐԱՍԷՆ

ԽԱՐԲԵՐԴԻ Մանզուանի նոր գրադարանի է Մեկբան էֆ. Ս. Դեւոնդեան պէտք է դնել թերթիս վերեւ բերեալ գործառնութեանց համար։ Մինչեւ նախորդ գործակալը Կարապետ էֆ. Մուսեղեան զրաստանը առատութեան պատճառով հրաժարած է, որուն թերթիս նուիրած հոգածութեանը համար մեր շնորհակալիքը կը յայտնենք։

ԱԻՍՏՐԻՈՅԻ մէջ՝ վիրաւոր Ուսուցիչ Խարտրդոյն, հնուտ հայերէն, թուրքերէն և ֆրանսերէն լեզուներու, արդարեալ է այդպէս դասիր ընդունելի վարժարաններու մէջ։ Դիմել խմբագրատուն։

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԷՍՆԵՐ

ԳԱՏԸԳԻՒՂԻ ՀԱՆԴԷՍԸ

Գատրգիւղի Արամեան վարժարանի հանդէսը որ մինչեւ եղանակին յաջողութեան մէջ կ'ըլլայ, երէկ կատարուեցաւ վարժարանին պարտէզի մէջ, որ այս առթիւ յարդարուած չքեղօրէն։ Ներկայ էր ընտրելի բազմութիւն մը, գրեթէ գիւղին հայազգի մեծ մասով գեղեցիկ սենեակ։ Նախագահէր քարոզիչ Տ. Դաւիթ վրդ. Գարեան, չբնակուած Թաղ. Խարտրդոյ հոգիներ, Հոգաբարձութեան անդամներէն։ Նիստերէն Նաեւ Գասարգիւղի Մխիթարեան վարժարանին նախկին տնօրէն Հ. Գ. բրուսան և Հ. Սահակ վրդ. Տ. Մանուկեան։ Հանդէսը սկսաւ Հանդիսական մարշով, որմէ ետք Պ. Վ. Նալբանդեան օսմ. բարեմասնական ուղղութեամբ մը կարդաց։ Մանկապարտէզի երգերը, խաղերը և պարերը խիստ հաճոյք տուին և գրաւիչ, այնպէս որ բուռն ծափերու տարափ մը ողողեց փոքրիկները։ Պ. Գ. Ազլարեանի Ընկերքը պիտի արտասանութիւնէն ետք Օրդ. Ն. Գարիկեան և Ս. Գրաբամեան նուագեցին խիստ գեղեցիկ կոտոր մը։ բուռն ծափերու արժանացաւ։

Հանդէսին դասատրութիւնը ամբողջ հաճելի և այդպան էր, որ Տնտեսիս վայելք մեր էր։ Երգեր, արտասանութիւններ և նուագ գեղեցիկ հանդիսութիւն մը կազմած էին։ Պ. Գ. Մատաթեան և Տ. Գէորգեան երգեցին և Օրդ. Ս. Գաբրիելեան Ցնորքեան և Վ. Սմիրնեան խնդալի նաեւ Պ. Ա. Բանիկեան հայերէն գիրքերէն արտասանութիւններ ըրին և ամէնքն խիստ գնահատուեցան։ Նուագի մասին Օրդ. Ս. Գաբամաճեանի և Ն. Պորտանեանի յաջողութիւնը փայլուն էր Ցանուցանումի մէջ։ Մարմնամարզի խաղերը խիստ թողուցին հանդիսականները, որ համար ճշմարիտ հանոյք մը եղաւ։ սուած Զբօսանքը պզտիկ թատերգութիւնը զոր ամբողջ լաւ պատրաստեցին Օրդ. Է. Ճիրմէճեան, Մ. Նազարեան Մ. Ինճէեան, Մ. Շանպէնտ և Մ. Կէօրբէկեան և պարեցաք Վ. Ցանգլեան և Տ. Դէորգեան։ Կատարեալ մրցակցութիւնը ամէն կողմ։ Զ. Մեսրոպեանի կարգադրութեան ուղղութեամբ մը ուղղուած Խարտրդոյն, Խնամակալութիւնը Հոգաբարձուներուն և ամէն ոք վարժարանին համար կ'աշխատող տաց երկու օրիորդ՝ Ն. Գալֆանեան Մ. Զաքարեան և երկու պարեր Նազիկեան և Վ. Նալբանդեան թաղի վրայ նուագեցին կոտոր մը։ քան յաջող որ խանդավառ ծափերու չնորհաւորութիւններ խլեցին։ դէմին երաժշտական մասին փայլուն թիւնը պատիւ կը բերէ վարժարանին ջուրեան ուսուցիչ նօսի արուեստագէտ Անարան էֆ. որուն որ յայտնուած փափաքը վրայ ինք ալ նուագից Հէրմանի Ռիւսը և պատագին ծափերու արժանացաւ։

ՔՐՈՆԻԿ

ՀԻԱՆԴԱՆՈՑԻ նորակարգ Հոգաբարձութեան անդամներէն ոմանց մայրաքաղաքէս բացակայ գտնուելուն պատճառաւ ցարդ հրաւէր չէր եղած, այս անգամ նոյն Մարմնոյն անդամներուն թիւը ամբողջացած ըլլալով, Ս. Պատրիարք Հայրը յատուկ պաշտօնագրերով ծանոյց իրենց ընտրութիւնը և հրաւիրեց զիրենք ձեռնարկել իրենց պաշտօնին։

ՄԻՀՐԱՆ էֆ. Մուրատեան կը պատրաստուի մայրաքաղաքէս մեկնիլ Ամերիկա, իր հանգուցեալ քեռայրին Յովհաննէս Թաշչանեան էֆ.ի առեւտրական գործերու կարգադրութեան համար։

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ Հայրը երէկ ցաւակցական հեռագիրներ ուղղած է այրի տիկին Յ. Թաշչանեանի Նիւ Եորք, Տէր և Տիկին Էդնանեանի Բարիզ և ուրիշ մօտաւոր ազգականներու, ողբացեալ Յովհաննէս էֆ. Թաշչանեանի մահուան առթիւ։

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ Հայրը այս իրիկուն կը մեկնի Եէնիգիւղ, ուր հիւր պիտի ըլլայ Վահ. Տիգրան էֆ. Նուսուիեանի և վաղը առաւօտ ալ պիտի նախագահէ տեղւոյն Ս. Աստուածածնայ եկեղեցիին մէջ Ս. Պատարագի արարողութեանց, զոր պիտի մատուցանէ Պապ վրդ.։

ԴԱՏԱՍ. ԽՈՐՀՈՒՐԴԸ երէկ գումարուեցաւ Պատրիարքարանի մէջ, ատժամեայ նախագահութեամբ Տ. Արիստակէս քհ. Հիսարլեանի, և զբաղեցաւ հետեւեալ խնդիրներով.

1. Կին մը ասկէց առաջ խնդրագրով մը յայտնելով որ իր ամուսինը զինքն ու զաւակները լքած և հեռացած է ամուսնական յարկէն, առանց ո և է պատճառի և խնդրած էր խրատել և յորդորել իր ամուսինը հաշտուիլ և կենակցիլ իր հետ, իւր հակառակ պարագային պարտադրելու մը առնմանել իրեն զաւակաց։ Միւսնոյն տանն ամուսինը կնոջը բարոյականին դէմ գանգատներ ըրած և չէր ընդունած դայն։ Բայց կնոջ անբարոյականութեան մասին իրենէ բերուած ապացոյցները անբաւական դատուած ըլլալով տեղեկագրուած էր Կրօն. Ժողովոյ։ Կինը այս անգամ իր և իր զաւակացը անօթի ու թշուառ վիճակը նկարագրած և պարենագին խնդրած ըլլալով, քննութիւնը որոշուեցաւ թաղալ Խարտրդոյ յաջորդ նստին։

2. 29 սարիներէ ի վեր իրարմէ բաժնուած ամուսի մը այրը, իր կնոջ բարոյականին դէմ բրած զանգատները ապացուցանելու համար խոստացած էր վկաներ բերել։ սակայն թէ՛ ինքը և թէ վկաները ներկայացած չըլլալով, մրցայն կինը ներկայացաւ և պահանջեց որ ամուսինը կամ հաստատէ իրեն վերագրած անբարոյականութիւնը և կամ հաշտուի ու կենակցի իրեն հետ։ Որոշուեցաւ ապակ ամուսնոյն ներկայութեանը, խնդիրը նկատողութեան առնելու համար։

3. Անձ մը՝ մայրաքաղաքէս բացակայ գտնուող իր կնոջ բարոյականին դէմ բողոքած ըլլալով, կոչնագիր ղրկուած էր կնոջ։ սակայն կինը կոչնագիրը ստորագրելով հանդերձ չէր ներկայացած ու միւս կողմէ ինքն ալ իր կարգին բողոքած էր իր ամուսնոյն բարոյականին դէմ։ Որոշուեցաւ երկրորդ կոչնագիր մը ևս ղրկել կնոջը, ըստ այնմ քննելու համար երկուստեք ներկայացուած բողոքները։

Խարտրդը ասոնցմէ զատ ամուսնական նոյն խնդրոյ նախնական քննութիւններով զբաղեցաւ։

ՍԿԻՒՏԱՐԻ եկեղեցեաց և վարժարանաց ընդհ. մատակարարութեանելմտացոյցը, Թաղ. Խարտրդոյ անդամներէն կազմուած յատուկ մասնախումբի մը կողմէ պատրաստուած և Խարտրդոյն ներկայացուած ըլլալով, Խարտրդը դարձ ի՞նչ բարեփոխութեամբ ընդունած և գործադրութիւնը որոշած է։

Սոյն ելմտացոյցին մէջ մինչեւ վարժարանաց համար տնտան 10,000 ղ. ի գումար մը սահմանուած է որ պիտի հայթայթուի աշակերտաց թոշակներէն և մնացեալը Թաղ. Անտուկէս։ Թաղ. Խարտրդը մտադիր է նոր կարգադրութիւններ ներմուծել վարժարաններուն մէջ և ի մասնաւորի Ֆրանսացի ուսուցչի մը կարգել, Ֆրանսերէն լեզուի մէջ երկսեռ աշակերտները վարժեցնելու և այս կերպով պէտք չի թողուլ ծնողաց իրենց զաւակները օտար վարժարաններ զրկելու։ Կը լսենք թէ Տեսչական պաշտօնը պիտի ջնջուի և իւրաքանչիւր վարժարանի Աւագ Ուսուցչին պիտի յանձնուի, վարժարաններու մասնաւոր պատասխանատուութիւնը, ընդ վերին հսկողութեամբ վարժարանաց համար կազմուելիք նոր Հոգաբարձու Մարմնոյն։

ԿՐՕՆ, ԺՈՂՈՎՈՅ ատեանը ելեկիք ամուսնական խնդիրներու համար խմբագրուած հրամանագիրներէն մէյ մէկ օրինակ, որու պատճէնը երէկ հրատարակեցինք, զրկուեցաւ գաւառներու Առաջնորդներուն։

ԵՐԶՆԿԱՑԻ Տեղապահ Տ. Լամնուէլ վրդ.ի խնդրանաց վրայ, սեւ ծաղկեայ փիլոն կրելու արտօնութեան կոնդակ տրուեցաւ տ'ղայն Տ. Վարդան քահանայ Սագանեան։

ԳՈՒՄՐԿԱԲՈՒԻ Դպրաց Դասը իր հինգ տարուան մատակարարութեան հաշիւները ըստ օրինի մատուցած է Պատրիարքարան, վաւերացման համար։

ՀԱՅՆՑԻՒ կը խնդրեն Ազգ. Պատրիարքարանէ որ իրենց նորընտիր Առաջնորդ Երուանդ վրդ. Փէլտահճեանի հրաժարականը մերժուի։

ՖԻՐԻՊԻՒԴԻ Հայ-Հռոմէական ընտանիքներէն Թադուհի անուն օրիորդ մը երէկ Ազգ. Պատրիարքարան դիմելով Հայ եկեղեցւոյ իրաւասութեան տակ մտնելու փափաքը յայտնեց։

ՎԱՍԵՄ. Դէորգ էֆ. Արսլանեանի դստեր Օր. Անտոնի՝ ընդ Նեկիպ պէյ Պուլթրոս փաշայի պրակարդութեան հանդէսը յաւաջիկայ Բ։ օր Այ Սթէֆանոսի Ս. Առելանանայ եկեղեցիին մէջ պիտի կատարուի ընդ նախագահութեամբ Ամէն. Ս. Պատրիարք Հօր։

ՄԱՔՐԻԹԻՒԴԻ Թաղ. Խարտրդոյ ընտրութեան համար թերթերէ տեսանք թէեւ գրած էին թէ վաղը տեղի պիտի ունենայ, սակայն մեր առած տեղեկութեանց նայելով նոյն ընտրման գործողութիւնը յաւաջիկայ Կիրակի (Յուլիս 22ին) պիտի կատարուի։

ԲԷՍԻՒ, Է.Փ. ՄԱՐԴԱՐԵԱՆ Սկիւտարի Թաղ. Խարտրդոյ անդամակցութեանէն հրաժարական տուած է, իր ըրածին տուատութեան դարձնելու համար։ սակայն իր հրաժարականը չէ ընդունուած։

ԷՍԿԻՇԷՀԻՐԻ Ս. Մեսրոպեան վարժարանին համար նոր Հոգաբարձութիւն մը կազմուեցաւ որուն անդամներն են Պարտասար Գասանճեան (Ատենապետ) Լեւոն Փափազեան (Ատենադպիր) Ռուբէն Ստեփանեան (Գանձապետ), Գէորգ Քէրէստէճեան և Ռուբէն Տէմիրեան էֆէնտիները։

ՍԿԻՒՏԱՐԻ ԱԶԳԱՍ հիւանդաց խնամակալութեան հիմնարկութեան 27րդ տարեդարձին առթիւ վաղը Ս. Խաչ եկեղեցւոյ մէջ հանդիսաւոր կերպով մատուցուելիք վերարկմամբ Ս. Պատարագին յետոյ, Թաղ. Խարտրդոյ և Աղքատախնամի գանձապետ Նազարեան էֆ.ի կողմէ, նոյն խնամակալութեան անդամներուն և նոյն հանդէսին մասնակցող գպիրներուն ճաշկերոյթ մը պիտի տրուի։

ՍԿԻՒՏԱՐԻ Թաղ. Խարտրդը՝ երէկ բացառիկ նստի մը մէջ որոշեց երեք վարժարանաց ուսուցչական մարմինը առ ժամանակ դադրեցնել իրենց պաշտօնէն, յաւաջիկայ նոր տարեշրջանի առթիւ կարգ մը փոփոխութիւններ և կարգադրութիւններ ընելու պէտքէն ստիպուած։

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ Բ. ԾԱՆՈՒՑՈՒՄՆ Փոխանորդարանի Ազգ. Պատրիարքարանի.— Երդնեալի Ծաթ գիւղի բնիկ, 40-42 տարեկան, 25 տարի առաջ ամուսնացած Նշան Խաչատուր-Գրիգորեան անուն մի՞ջոցասակ, ծաւի ալեւոր, բարակ ու չէկ յօնքերով, բոլորակ ծնօտով, քիթին ու բերանը միջակ թաւ ու չէկ պեխերով ու թմնձրաշնորհութեան ազդայինն 18 տարի առաջ պանդխտութեան ելնելով անյայտացած է։

Կը խնդրուի արդդ ազդայիններէ որ եթէ երբեք յիշեալին ուր, ողջ կամ մեռած ըլլալուն վրայ ո՛ր և է տեղեկութիւն ունին, տանին Պատրիարքարանիս ծանուցանել։

ԱԶԳ. ՀԻՒԱՆԴԱՆՈՑ.— Հանգուցեալ Տիկին Զապել Թնդրլեանի յուզարկաւորութեան առթիւ փոխան ծաղկեպակի 108 ղրշ. նուիրած է Հիւանդանոցին Այրի Տիկին Նուրիկ Ալբէկճեան։

Տ. ԳՐԻԳՈՐԻՍ Աբքեպս. Յովհաննէսեան վաղը պիտի պատարագէ Էջմիածնի Ս. Աստուածածնայ եկեղեցւոյն մէջ, դրուն տօնախմբութիւնն է։ Պատարագէն վերջ, ըստ սովորութեան մատաղ պիտի բաշխուի։

ԱԶԳ.— Վաղը կիրակի Տօն գիւտ Տփղ. Ս. Աստուածածնայ եկեղեցւոյս ազգ. Ս. Պատարագ պիտի մատուցանէ Տ. Պսակ Վարդապետ Խորէնեան, և յաւարտ պատարագի հոգեհանգիստ պիտի կատարուի Ս. եկեղեցւոյս հիմնադիր բարեհամբաւ Նեվրուզեան գերդաստանին ննջեցելոց։ Սկզբնաւորութիւն ժամը 12, Ս. Պատարագ ժամը 2։

Ի Դիմաց Թաղ. Խարտրդոյ
Եէնիգիւղի
Ատենադպիր Վ. Ատենապետի
Յ. ԻՒԹԻՒՇԵԱՆ Պ. ԳԷՐՊԷՐԵԱՆ

ՍԿԻՒՏԱՐԻ Ազգաբանական Խարտրդոյս Հիմնադրութեան 27րդ Տարեդարձին առթիւ, վաղը, Գիւտ Տփղ. Սուրբ Աստուածածնայ Խաչ եկեղեցւոյ քարոզիչ Գերաշնորհ Տ. Մկրտիչ Սրբ Եպս. Վանապետեան հանդերձեալ է Վերաբերմամբ Ս. Պատարագ մատուցանել Ս. Խաչ եկեղեցւոյ մէջ, ինչպէս նաեւ Հոգեհանգստեան Պաշտօն կատարել բարեյիշատակ հիմնադրաց, բարերարաց և սատարողաց Ազգաբանականի։

Տարիս Լանթէի Սէրը

ԳՐԵՑ՝ ՕՐԻՇԵՐ

ցաւ և ընդունեց թաղ. մարմիններուն և հանգիստարանները։ Ջնորհաւորութիւնները և ջնորհակալութիւնները։ Եղնդէս սիրուն յաղագութիւն մը ունեցաւ Հայ արուեստագէտին ստանմեայ զաւակը, փոքրիկ Եդուարդ Մրսըրլեան, որ ջուրի վրայ զարկաւ Շուպերի Ukrliwasr։

Վերջապէս ամբողջ հանդէսը կատարեալ ապացոյց մըն էր թէ Դասագիւղեցիք անտարբեր չեն իրենց կրթական գործին, վարժարանը արդիւնաւոր շրջաններ կը բերէ կրթասէրներու անձնուէր աշխատութեան ջնորհիւ և ներկաները իրենց մեծնած տեղն այս արդիւնքին համար անկեղծօրէն խրախուսեցան Թաղ. Խորհուրդին, Հոգաբարձութեան և Տիկնանց խնամակալութեան գործն անգամներուն Օր. Աբաքոմ Աբգարեանի և Տիկին Շամանտեանի։

* *

ՄԱՔՐԻԳՒՒՂԻ ՀԱՆԴԷՍԸ

Երէկ Մաքրիգիւղի Տատեան վարժարանի մրցանակաբաշխութեան հանդէսը կատարուեցաւ վարժարանին սրահին մէջ։ Կը նախագահէր թաղին քահանան Գ՝ր. Տ. Եղիշէ Ծ. Վ. Գալաքաճեան։ Դասարան պէտք կողմէ փոխանորդաբար ներկայ էր Սէր գօմիսէր Շէվքէթ պէյ։ Հանդէսը սկսաւ Համիտիկ Մարչալ որուն յուսկայս ունկընդրելոյն ներկաները։ Ամփիթատրոնը սկսաւ մանկապարտէզի հանդէսը։ Տըղայ այս բառերեն մանաւոր խնամք տարուած էր. արտասանութիւններ, երգեր, խաղեր չատ կանոնաւոր անցան։ Մասնաւորապէս նշանակելի էր փոքրիկ Արգար Տիրիգեանի յստակ և համարձակ արտասանութիւնը։ Մանկապարտէզի հանդէսէն ետքը՝ սկսաւ Նախկիրթարանի ուսանողներու վիճակացոյցերու բաշխումը, որ սկսաւ թուրքերէն բարեմասնութեան երդով մը, տասնմեկ տարեկան Գրիգոր էֆ. Մէհէրեանի։ Վարժարանին Տնօրէնը կարդաց տարեկան տեղեկագիրը ուրկէ հասկացուեցաւ թէ վարժարանը այս տարի ունի քսան երկսեռ դասարան։

Հանդէսին գլուխ կազմեց Օր. Հ. Տիրուհեան, որ երբոյց ծանրախարուեցաւ մանուհիների վրայ իր նուագած կտորներուն համար, որոնք ընդհանուր գնահատութեան արժանացան։ Նմանապէս յստակ և առոյգ արտասանութիւնով մը մեծցուց երգեր մեծնած տուն այս արդիւնքին համար անկեղծօրէն խրախուսեցաւ Թաղ. Խորհուրդ, Հոգաբարձութեան և Տիկնանց խնամակալութեան գործն անգամներուն Օր. Աբաքոմ Աբգարեանի և Տիկին Շամանտեանի։

* *

ՄԱՔՐԻԳՒՒՂԻ ՀԱՆԴԷՍԸ

Երէկ Մաքրիգիւղի Տատեան վարժարանի մրցանակաբաշխութեան հանդէսը կատարուեցաւ վարժարանին սրահին մէջ։ Կը նախագահէր թաղին քահանան Գ՝ր. Տ. Եղիշէ Ծ. Վ. Գալաքաճեան։ Դասարան պէտք կողմէ փոխանորդաբար ներկայ էր Սէր գօմիսէր Շէվքէթ պէյ։ Հանդէսը սկսաւ Համիտիկ Մարչալ որուն յուսկայս ունկընդրելոյն ներկաները։ Ամփիթատրոնը սկսաւ մանկապարտէզի հանդէսը։ Տըղայ այս բառերեն մանաւոր խնամք տարուած էր. արտասանութիւններ, երգեր, խաղեր չատ կանոնաւոր անցան։ Մասնաւորապէս նշանակելի էր փոքրիկ Արգար Տիրիգեանի յստակ և համարձակ արտասանութիւնը։ Մանկապարտէզի հանդէսէն ետքը՝ սկսաւ Նախկիրթարանի ուսանողներու վիճակացոյցերու բաշխումը, որ սկսաւ թուրքերէն բարեմասնութեան երդով մը, տասնմեկ տարեկան Գրիգոր էֆ. Մէհէրեանի։ Վարժարանին Տնօրէնը կարդաց տարեկան տեղեկագիրը ուրկէ հասկացուեցաւ թէ վարժարանը այս տարի ունի քսան երկսեռ դասարան։

Հանդէսին գլուխ կազմեց Օր. Հ. Տիրուհեան, որ երբոյց ծանրախարուեցաւ մանուհիների վրայ իր նուագած կտորներուն համար, որոնք ընդհանուր գնահատութեան արժանացան։ Նմանապէս յստակ և առոյգ արտասանութիւնով մը մեծցուց երգեր։ Պ. Հայկ Տիրուհեան և ծանրախարութիւններու մէջ վերջացուց իր արտասանութիւնը Աղօթս պէօճեի։ Դիպուած արտասանութիւններ չատ լաւ էին, մանաւորապէս ջնորհաւորելի են նաև Օր. Հայկուհի, Հռիփսիմէ, Էլզա, Արուսեակ, Մաք, Նուարդ իրենց տրամախօսութիւններուն համար։ Հանդէսը փակեց քարոզիչ Հայր Սուրբը, ներկայեցաւ բարեմասնութիւններ ընելով Նորին Կայս. Վեհափառութեան թանկագին կենաց համար։ Հանդէսէն ետքը ալՀկանց ձեռագործները, որոնք խնամեալ գործեր էին, վիճակահանութեան դրուելով բաւական չան մը գոյացաւ վարժարանին։ Հանդէսի ընթացքին մէջ ուշագրաւ էին աշակերտներու գծագրութիւնները եւ զարդերը, որոնց համար ջնորհաւորելի է վարժարանին գծագրութեան ուսուցչին։ Օր. Շահանդուխտ Սահակեան որ 6 տարիէ ձեռնհասօրէն կը վարէ այդ պաշտօնը։

Այս տարուան շրջանաւարտներն են.—Գամէր Բենիամին, Դանիել Գոբրիսեան, Զարեհ Լ. Քմանէգօղլան, Լեմոն Թիւրկիանեան, Թագւոր Էմիրզիանեան, Լիւսն Այանեան, Հրանտ Ալլահվերտեան, Հայկ Գալէնտէրեան, Մկրտիչ Պէրպէրեան, Յովհաննէս Ինճէկոբեան, Սարգիս Բէօմիւրճեան, Առրիկ Ղազարոսեան, Արաքսի Բարսեղեան, Գոհար Տէրէնտէրեան, Զարուհի Եաղցեան, Էլիզա Վասիլեան, Հայկանոյշ Ասոլեան, Հայկուհի Խոճէկոբեան, Մաք Ամիտեան, Քրիստինէ Բարսեղեան։

* *

Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ Տօնի օրը, Խասգիւղի Ս. Ներսէսեան վարժարանին մէջ տեղի ունեցաւ աշակերտաց վիճակացոյցներու բաշխումը։ Ներկայ էին՝ Թաղ. Խորհրդոյ անդամներ և թաղացիներէ երկսեռ բազմութիւն մը։ Կայս. Մաշէն վերջը, որ յանկայս ունկընդրուեցաւ, Տեսուչ Հմայեակ էֆ. Շիշմանեան ամփոփումը ըրաւ դպրոցին կրթական վիճակին որ, բաւ. գոհացուցիչ է իր նիւթական համեստ պայմաններուն տակ։ Աշակերտաց թիւը վերջացու շրջանին մէջ եղած է 239, 165ը մանկապարտէզ, ուրկէ 30 ընթացաւար երկսեռ սանկիներ պիտի կազմեն յառաջիկայի տարի։ Ա. դասարան։ Նեչանց պէտքը ծնողաց կողմէ քիչ մը աւելի նիւթական դիւտատար պայմաններով վերաբերուելու դէպի վարժարանը, քանի որ աղքատիկ ազգ բաւական ստուար թիւ մը կայ, որոնց ըսաւ, հազար ղրշ. է աւելի դասագիրքը հայթայթուած է չրջանին սկիզբը Թաղ. Խորհուրդին կողմէ, և վերջացուց ջերմ մաղթանքներ ընելով Կայս. արեւշատութեան համար։ Նախակրթարանի երկսեռ աշակերտաց վիճակացոյցերու բաշխումէն յետոյ, աշակերտուհի մը, Օր. Անտա Բիւլանեան, ջնորհակալութեան հայերէն ուղերձ մը արտասանեց ազդու չեշտերով, որմէ ետքը ներկայանալով մանկապարտէզի ասիներերը անոնցմէ ընթացաւար դասարանին վիճակացոյցերը բաշխուեցան։ Փոքրիկներն յաջողաբար արտասանեցին մանկական սիրուն ասանաւորներ և կատարեցին, առաջնորդութեամբ իրենց օրիորդներուն, մարմնամարզի յաջող փորձեր։ զուարճալի տարեխաղութիւն մը մանաւանդ, զոր ներկայացուցին Օրդ. Հայկուհի Մէրտիկեան և Մարիա Մաղաքեան, քրքիջներ խլեց ներկաներէն։ Ի վերջոյ, Նախակրթարանի աշակերտներէն Պ. Սեդրաք Մանուէլեան Թուրքերէն ուղերձ մը արտասանեց ամենի առգանութեամբ, իր ընկերներուն կողմէ մաղթանքներ ընելով և երախտագիտութիւն յայտնելով Վեհ. Կայսեր կրթական անգին ջնորհներուն համար։ Հանդէսը փակեց Տ. Աբրահամ Հայր քաջալերական խօսքերով և պատգամներով։

* *

Ցերիգիւղ.— Ուրբաթ օր 6 Յուլիս ժամը 2ին տեղի ունեցաւ Ցերիգիւղի Ս. Մեսրոպեան վարժարանի ամավերջի հանդէսը. կը նախագահէր Տ. Տիրայր Ծ. վրդ.։ Հանդէսը սկսաւ Կայսերական մաղտով զոր ներկայք ունկընդրեցին յանկայս. յետոյ բեմ եկաւ Օր. Սաթենիկ Մկրեան և արտասանեց Մայիսի հինգին ոտանաւորը որ բուռն ծափերու արժանացաւ. յաջորդաբար բեմ եկան Օր. Հայկանոյշ Պերպէրեան, որուն ֆրանսերէն էջքը արտասանութիւնը ծափերու արժանացաւ, ինչպէս նաև Պ. Վահրամ Պէրպէրեանի և Պ. Արիկ Փափազեանի արտասանած դպրոցականները արտախօսութիւնը յաջող էր։ Յաջորդաբար արտասանութիւններ ըրին Օր. Հայկանոյշ Մկրեան, «Ճուք և Երեսասարդ» Օր. Աբաքսի Դաւիթեան՝ «Դպրոցական կեանք» Պ. Հրատ Սարգիսեան «Ազատ եւ ազատէս»։ Բարոյական Հայրասարը ելաւ բեմ ընդհանուր տեսութիւն մը ըրաւ վարժարանի վրայ և գոհանալութեամբ խօսեցաւ աղայոց քննութեանց ատեն տուած յաջող պատասխաններուն նկատմամբ։ Յետոյ սկսաւ մանկապարտէզի հանդէսը, փոքրիկներու մարմնամարզ փորձերով և արտախօսութիւններով։

Մանկապարտէզական Օր. Արմենուհի Դիմիտրանեանի առաջնորդութեամբ սիրուն արտասանութիւններ ըրին, Վիքտորիա Թաղաղեան, Ասրինէ Գուրմարեան և Աղաւնի Տէմիրճեան։ Զարմալի էր նաև Դպրոցէ Փախուստի արտախօսութիւնը զոր արտասանեցին, Օրք. Անտա Թասանճեան, Լուիզա Զայրճեան, Հայկանոյշ Մարեան եւ Հերմինէ Գուրմանեան։ Հանդէսը փակեց «Պանպանչ»ով Տ. Տիրայր Ծ. Վրդ. և ներկայք գոհ տպաւորութեան տակ մեկնեցան։

* *

Պիէճիկի Ազգ. երկսեռ վարժարանը։ մրցանակաբաշխութեան հանդէսը տեղի ունեցաւ ամսոյս 8ին Ս. Թորոս եկեղեցիին մէջ։ Հանդէսին կը նախագահէր Վիճակիս Առաջնորդ Տ. Թաթուլ Ծ. Վ. Դուրեան։ Բաղաքիս կառավարիչ Սեմսի Զէյնի պէյ, ի քաջալերութիւն երկսեռ ուսանողաց հաճած էր ներկայ գտնուիլ իր հետեւորդներով։

Հանդէսը սկսաւ Համիտիէ մարշով, զոր յանկայս ունկընդրեցին 1000է աւելի հանդիսականներ։ Յետոյ վարժարանին ուսանողներէն Պ. Կիրակոսեան Թուրքերէն ուղերձով մը Վեհ. Կայսեր Թանկագին կենաց համար մաղթանքներ ըրաւ։ Հոգաբարձութեան Ատենապետ՝ Երամոնդ էֆ. Փափազեան կարդաց վեցամսեայ տեղեկագիրը, որով կը յայտնէր թէ վարժարանը նոր ծրագրին համեմատ յառաջիկայ տարի պիտի ունենայ 15 ընթացաւարտներ 4 տանչ և 11 աղջիկ։ Վարժարանի աշակերտներէն Պ. Պ. Յովակիմ Միզանճեան և Կարապետ Պէչզատեան Թուրքերէն, Յովհաննէս Թաղմասեան հայերէն և Մինաս Մինասեան և Կարապետ Թումասեան ֆրանսերէն ճաներ, և աղջկանց վարժարանի սանուհիներէն 5 օրիորդներ տեղական բարքէն գեղեցիկ արտախօսութիւն մը արտասանեցին, որոնք կ՝ընդմիջուէին թուրքերէն և հայերէն երգերով։ Երկսեռ ուսանողներու մրցանակաբաշխութենէ վերջ նախագահ Հայր Սուրբը հակիրճ բանախօսութիւն մը ըրաւ եւ վերջացուց Վեհ. Սուլթանին կենաց արեւշատութեան համար աղօթքով մը՝ որուն «Ամէն»ներով ճայնակցեցան հանդիսականներու խուռն բազմութիւնը։

Վեհ. Զէյնի պէյ, թէ՛ մանկապարտէզի դրուեթենէն և թէ երկսեռ վարժարանին ներկայ ուղղութենէն զգացած գոհունակութիւնը դրատպական յայտնեց Առաջնորդ Հայր Սուրբին։

Հանդէսէն վերջ կառավարիչ պէյը իր պաշտօնական մարմնով առաջնորդուեցաւ վարժարանի սրահը, ուր պատասխանեցան պարզապարհներով ու օշարանները։ Վարժարանի ձեռագործներու վիճահանութիւնը պիտի կատարուի յառաջիկայ կիրակի, որուն հասոյթը եղած է 1500 ղրշ.։

Այրի Տիկին Բէնէլօր Մ. Բարսեղեան, Տէր և Տիկին Պէքթաշեան, Տէր և Տիկին Մաքրիսի, Տէր և Տիկին Տոք. Զօպանեան իրենց խորին ջնորհակալութիւնը կը յայտնեն ամէն անոնց որոնք թէ անձամբ և թէ նամակով ցաւակցութիւն յայտնեցին հանգուցեալ Մինասի Ամբիր էֆ. Քիպիզեանի մահուան առթիւ։ Նաև ջնորհակալութիւն կը յայտնեն Կէսրի Բաշայի Հայ Եկեղեցւոյ պաշտօնութեան, որ պատիւներ ընծայեց հանգուցեալին յիշատակին։

Ալլահվէրտեան և Ֆէնճեան ընտանիքները և պարագաները իրենց խորին ջնորհակալութիւնը կը յայտնեն ամէն անոնց որոնք հաճեցան ներկայ գտնուիլ ԱՅՐԻ ՏԻՍ. ԼՈՒՍԱԲԵՐ Ա. ԱԼԼԱՀՎԵՐՏԵԱՆԻ յուղարկաւորութեան, և իրենց ցաւակցութիւնը յայտնեցին այս սիրուր առթիւ։

«ԾԱՂԻԿ» ՄԱՆԿԱՆՑ ՀԱՆԴԷՍԸ

ԹԻՒ 9

Ծաղիկի այսօրուան թիւը հրատարակեալ չեւ չնեկան բովանդակութեամբ։

Յաղուածներ ունին՝

1. Դրոյ գիւտին հրաշքը, Տ. Եղիշէ եպս. Դուրեան։
2. Ա. Բ. Գ. (Խմբագրական) Յուկոր Տէր-Յակոբեան։
3. Ագռաւ (առակ) Տ. Վահան Վ. Պարսիկեան։
4. Ցիշատակներ (մարգարէութիւն) Իշխան Մերգա Բիլար Խան։
5. Այլմնոտան (ոտանաւոր) Եւգինէ Դլանեան։
6. Անմիտ աղան (զուարճալի պատմութիւն) Վ. Տ.։
7. Շատախօսութիւն (չատ պզտիկներուն համար)։
8. Արձակուրդի օրեր (մանկական) խաղեր և զբօսանքներ պատկերով)։
9. Ծաղկավանտա աղջիկը՝ (պատկեր)։
10. Հանելուկ, հաշուական հանճար եւայլն։

Ծաղիկ իր այս թիւին մէջ կ՝ունի հրատարակել թերթօն մը՝ որ խիստ մեծ ընդունելութիւն պիտի գտնէ ամէն դասու ընթերցողներուն կողմէ, որովհետեւ սէրտի գրական և յուզիչ էջ մը, նոյնքան ալ հետաքրքրական է և պրոպոլիներուն համար նիարագիր կազմելու և բարոյական դպրոցմեներ ներդնելու կոչուած է։ Այս թերթօնին հեղինակն է Ֆրանսացի հռչակաւոր մանկական գրագիտուհի մը Կոմտեսն դը Սեկիւռ։

Դին 20 փարա։ Դասատուներու համար տարեկան 30 ղշ.։ Հասցէն է Ղալաթիա, Դուբչուղու խան, Սագաեան տպարան։

ՆՇԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Առջի որ Պարիզաքաղաքի մէջ նախագահութեամբ Փոխանորդ Սրբազանի տեղի ունեցաւ Նշանախօսութիւնը՝ Տիգրան էֆ. Տէմիրճեանի ընդ Օր. Վերգինէ Յ. Մուրատեանի։ Ներկայ էին օրիորդին կողմէ՝ տաներէց Տ. Դէորգ քհ. Անանեան, Գասնիկ էֆ. Յովակիմեան, Տիգրան էֆ. Մանուկեան, և Սեդրակ էֆ. Յ. Մուրատեան։ Իսկ փեսացուին կողմէ՝ տաներէց Մաքրիգիւղի Տ. Մելքսէդ քհ., Մկրտիչ էֆ. Յակոբովիչ և Միհրան էֆ. Տէմիրճեան։

Փոխանորդ Սրբազանը օրհնելով այս նշանախօսութիւնը՝ պսակադրեցին մը փակեց։

Մեր ջնորհաւորութիւնները այս ուրախ առթիւ երկու կողմին ալ։

ՌՈՂՈՒԹԱԿԱՆ ԹԵՄ

Վաղը պիտի քարոզեն.—

Կէսկէ-Բաշայի Ամերիկեան Վարժարանին մէջ ժամը 2.30ին Մ. էֆ. Ա. ձէֆիզեան։

Սկիւտարի մէջ ժամը 2.30ին Վեր. Ա. Պ. Նմանեան։

Պայպըլ-Հասանի մէջ ժամը 3ին Վեր. Յ. Գ. Դրիգորեան։

Խասգիւղի մէջ ժամը 7ին Վեր. Ս. Յ. Զարիկեան։

*** Սկիւտարի Երիտ. Քլիսա, ընկերակցութեան տարեկան ընդհ. ժողովը տեղի պիտի ունենայ վաղը, ժամը 8.30ին, տեղւոյն մատուռին մէջ։ Պիտի խօսին Տ. Բ. Զէյնարբս և Վեր. Ս. Պ. Նմանեան։ Երգիչ խումբը 2 նոր երգ պիտի երգէ։ Փափաքողներ կը հրաւիրուին ներկայ գտնուիլ։

«ԼՈՅՍ»

ԳԵՆԵՐԱԼ ՀԱՆԴԷՍԸ

ԹԻՒ 28

Լոյս կանանց յատուկ պատկերազարդ շաբաթաթերթին այս շաբաթուան թիւը հրատարակեալ չեւ չանեկան և գեղեցիկ բովանդակութեամբ։

Յաղուածներ ունին։

Տիկին Հայկանոյշ Մատր. — Կնոջ ազդեցութիւնը ազգական դատարարութեան վրայ։

Տիկին Մաքի Փափազեան.— Կնոջ գեղեցկութիւնը գեղեցկասնութիւնով։

Օր Միհէյ.— Պարէն ու մանկամարդ ազջիկը (Գրական Բնայքներ)։

Օր. Զապէլ Մամեան.— Բարեկամասիրներու ժամադրավայրը (Շանեկան էջեր)։

Օր. Բրիսիկեն Սելիբեան.— Խոհանոցի դասեր (Համեղ իւղ մը պատրաստել, Թարմ ոսկեմնձորի թացան, Վաղուեանները)։

Օր. Հռիփսիմէ Մաստեռսեան.— Բեհեղներու մէջ։

Օր. Հերանոյշ Ց. Առշակեան.— Կերամուրք (Ոտանաւոր)։

Լոյս կանանց հանդէսին տարեկան բանեղծին է էջս Օսմ. ասիի, գտաւոյ համար։ Խմբագրութեան հասցէն է Մանկուեմի տպարանը։

ԲԱՐԻԶԻ ՊՕՐՍԱՆ

ՊՕՍԻՏ. ՕՐ. Բ ՅԻՍ

26 Յուլիս 1907

Ֆրանսական 3%	(95.10)	95.10
Օսմանեան Միացեալ	(94.75)	94.62
Երկաթուղի	(165.75)	165.25
Պանք Օթթոման	(684.—)	684.—

ՍԵԼԱՄԼԸԳ ՐԷՅՄԸ ԱԼԻՍԻ

Տիւնքի ճանապարհ կիւնիս Սէլամլիգ բէյմը պիտի Համիտիէ ճամի չէրիֆինէ իբրա պրոգրամ։

ՆԵՐՔԻՆ

ԹՈՒՄԷՆ ԱՐՏԱՍՈՎՈՐ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ.—Թումանիոյ թագաւորի կողմէ նուիրուած կարգաւ. Ականկուս պատասխանանը Վեհ. Սուլթանին մատուցանելու պաշտօն ունեցող Թումէն արտասովոր պատուիրակութիւնը երէկ Պոլիս ժամանեց ռումանական չոգենաւով։ Պատուիրակութեան պիտի է պատերազմական նախարար զօրավար Ա. Վերէսքօ և անդամներն են հեծելազօրաց հրամատար Ժան Բրօան և Արտաքին գործոց նախարարութեան քարտուղար Մ. Կապրիէլ Միհիլիէսկօ։ Թումէն պետան Մ. Բարիլեա, դեսպան Նատան պաշտօնակիներուն և ռազմական դաշնագրին կնքման Թումէն պատուիրակներուն հետ քարտիզ վրայ զիմաւորեց պատուիրակութիւնը։ Վեհ. Սուլթանին կողմէ դեսպանական հիւրասիրեալ Այարէատին և Մէմտուհ պէյերը չոգենաւ երթալով բարի գալուստ մաղթեցին պատուիրակութեան։

ԿԱՅՍ. ՇՆՈՐՀ.— Անցած շաբաթ Թիքօզլի և Բէրլէբէի գաւառակներու սահմանագլխուն վրայ տեղի ունեցաւ ընդհարում մը, որու միջոցին սպանուեցան 77 ապստամբներ։ Կայս. Իրատէ մը հրամայեց այս ընդհարումին առնն նահատակաց Կայս. զինուորներու ընտանիքներուն ամսաթոշակ յատկացնել, վիրաւորներուն չքաւորներ ջնորհել և ընդհարումի միջոցին բարձր ծառայութիւն մատուցանող գօլ-աղաը Իսմայիլ էֆ.ի և Տրէնտայի գիւղապետին Տնօրէն Ալի պէյի ասաքանները բարձրացնել։

ԱԼԻՒՐ ԵՒ ՅՈՐԵՆ.— Սէլանիկի կուսակալութիւնը հարկ եղած յորդորը կարդաց տեղւոյն վաճառականներուն, որ թէ հին և թէ նոր ելքէն ցորեն ու ալիւր զրկեն Պոլիս։ Ինչպէս յայտնի է, Զեռնասաս պաշտօնարանը այդ նպատակով հրատարակ տուած էր բոլոր նահանգները, հացի գինին բարձրացման առաջքը առնելու համար։

ԻՏԱԼԻԷ ՄԱՀՄԱՍԻԷ.— չոգենաւերու երթեւեկութեան յատուկ Մաքրիգիւղի նաւամատոյցին չնորհիւը աւարտած ըլլալով, երէկ բացման արարողութիւնը հանդիսաւոր կերպով կատարուեցաւ և այս առթիւ Վեհ. Կայսեր Արեւշատութեան համար աղօթքներ կարդացուեցան։

ՄԱՀՄՈՒՍԷԻ կողմէ գնուելիք չորս չոգենաւերուն երկուքը Կղզիներու գիծին պիտի յատկացուին և երկուքն ալ Մուտանիայի գիծին։ Կղզիներու գիծին յատկացուելիքները 19 և 20 թիւ չոգենաւերուն տեղը պիտի ըլլան՝ իւրաքանչիւրը 17,000 ոսկիի։

*** Մահսուսէի վարչութիւնը որոշեց չարաթ օրերը Այասէֆանսի և Անպարլի մէջ չոգենաւային երթեւեկ մը հաստատել, քանի որ, լրտարարի որսորդութեան եղանակին չատ որսորդներ ե՝երթան հոն։

ՄԵԾ ՄԵԱՆԿՈՒԹԻՒՆ ՄԸ.— Առաւ. Բ. դատարանը մեռնակ հոչակեց Պոլիս Մալթան համար, զեղի վաճառական Գիրանց Մէկիզի ընկերութիւնը։ Դատարանի անդամ Եանքօ էֆ. Ժիւժ Քամիսէր իսկ փաստաբան Ամրատ Քեսթիկեան, Տաքուտ Բաւսօ էֆ.ները և պահանջատէրերէն Մ. Տիւլիքէզ ատամանդաց ակնարկ կարգուեցան։ Ցուներէն թերթ մը կ՝ըսէ թէ պարքը 25,000 ոսկի է, և թէ 100ին 25 ով իրատարութիւն մը հաստատեալ է։

ՀԱՆԵՐ. ՊԱՐՏՔԻ ՎԱՐՁՈՒԹԻՒՆԸ մօտերս մրցման քննութիւն մը պիտի հաստատէ՝ թուրքերէնի ու ֆրանսերէնի քարտուղարութեան, թարգմանչի և քննիչի պաշտօններու համար։ Ամենը նախապէս 900էն 1200 ղրշ. ամսական պիտի ստանան։

ԵՐԿԱԹԱՌՕՒՍԿԱՆ Պանքային վիճահանութեան Յուլիս 1ի թիւսէին հաստատ գրուչ չանած 29,563 թիւ տոմսերին կէսին տէրը՝ Իսքէյէի ոսմիկան-զինուորներու հարիւրապետ Սալիմ պէյ։ Երկրագործական Պանքային Տիւրքի դիմելով գանձեց իր բաժինը։

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ԵՐԷԿՈՒԱՆ ՀՐԴԵՀԸ

Երէկ իրիկուն, ժամը 11ին միջոցները, Զաքմաքճիրարի կողմը, Վաղիսի խանի անցեալ տարուան փրած մասին մօտերը գտնուած գոգի վաճառական Պարսիկ Մէհմէտ Ագա Հոմայի էֆ.ի 33 թիւ սենեակին դիմացը գտնուած խոհանոցին մէջ, յիշեալ էֆ.ի սպասաւորը կերակուր եփած պահուն արկածով մը հրդեհ ծագելով, ծխնելոյզը բռնկած և անմիջապէս քովի սենեակները տարածուելով վերի յարկէն 22 և վարի յարկէն ալ 8 սենեակ այրեցաւ, ընդամենը 30 սենեակ։

Այրած սենեակներուն զբաղեալ բոլորն ալ գոգի Պարսիկ վաճառականներու դրասենեակներ էին։ Նոյն սենեակներուն միայն մէկ մասը ապահովագրուած էր։

ԽՈՐՀՐԴԱՒՈՐ ՈՃԻՐ ՄԸ.— Խեղդուած աղջիկ մը ուրիշ մէջ.— Առջի իրիկուն խորհրդաւոր ոճիր մը երեւան հանուեցաւ Բերա, Թարլա Պաշի, Սաքսի փողոցին մէջ։ Ազարեան տան քարտուղար Պօղոս էֆ. Շէրպէթճեան ալ նոյն փողոցը կը բնակի, Այ-Սիէֆանոս ազգաբնակութեան գացած էր ընտանիքով, տունը թողլով միայն իր ազատուհին, Բիսոցի սիրուն ալ դեռատի աղջկան մը։ Քիրիսքիցայի, որ երեք տարիէ իր քովը էր։ Պօղոս էֆենտի իրիկուան դէմ տունն գալով քանիցս ի զուր քաշեց զանգակը և սեղմելով որ ներս բացող չկայ, հարցուց դրացիներուն թէ ապասուհին դուրս եկած էր։ Անոնց մէջտեղն պատասխանին վրայ Պօղոս էֆ. դարձին մը կանչելով դուռը բանալ տուաւ։ Տէր և Տիկին Շէրպէթճեան քանի մը ժամ եւս ի զուր սպասեցին իրենց ազատուհին գարձին, որ կ՝ուշանար։ Ակէզ գան դրացիներ յայտարարեցին թէ Բիքիսքիցա երկու երեք օրէ ի վեր չէր տեսնուեր։ Պօղոս էֆ. դժբաղդութենէ մը վախնալով, սկսաւ ասնին ամէն կողմը խուզարկել։ Ասսովոր բան մը չտեսնելով, լուր տուաւ ոստիկանութեան թէ աղջիկը անյայտ եղած է։ Թարլա-Պաշի ոստիկանական քսմիսարը անմիջապէս փութաց և նոր քննութեան մը սկսաւ։ Տան պարտէզին ջրհորին գլուխը կնաջ զգեստ մը կար։ Հորին բերանը զոց էր սակայն։ Բացին և տեսան որ ջուրին վրայ երկու տոբեր կը տեսնուին։ Գործաւորներ իջան և դուրս հանեցին դիակը որ գեղատես աղջիկանն էր, վիզին չուրջը երկար գօտի մը փաթթուած, այն սեակ գօտի մը զոր ընդհանրապէս Բիսոցի գիւղացիներ կը կրեն։ Բերայի կառավարչութեան բժիշկ գնդ. Լուիճի պէյ թէրմիսան, փութալով քննեց դիակը և եզրակացուց թէ Բիքիսքիցա տարուած է խեղդամահ ըլլալով այդ գօտիին միջոցաւ և ետքը հորը նետուած է։ Մարդասպանը նախատեսութիւնը ունեցած էր հորին բերանը գոցելու։ Այժմ կասկածները կը ծանրանան խալբախտաւոր Բիսոցիի մը վրայ, որ մերթ ընդ մերթ կուգար գեղատի տպասուհին մօտ, իբր ազգական։ Տպասուհիներուն ազգականները գիւրահաղորդելի են ագէն։ Այսպէս, Պօղոս էֆ.ի յայտարարութեան նայելով սիրուն Բիքիսքիցա 30 ոսկիի չափ խնայողութիւն ունէր։ Այս գումարը անհետացած էր։ Ուրեմն հաւանական է որ սիրին չարժաբերը գողութիւնն է, և գործուած է աղջկան սովորութեանց մտերիմ մէկէ մը։ Բիքիսքիցայի մարմնին վրայ ըստուեան արիւն ունէ և նշան չկայ. մարմինը ջուրին մէջ մնացած էր երկու երեք օր։ Բժշկական քննութիւնը երեւան հանեց թէ հէգ ապասուհին իր կուսութիւնը պահած էր։ Մարդասպանը տան արժէքաւոր իրեղէններէն և ոչ մէկուն դպած էր։

ԿԱՒԹ ՄԸ ԾՈՎՈՒՆ ՄԷՋ.— Առջի օր խիստ ծանր արկած մը պատահեցաւ Թարապիա մէջ, որու նմանը այս երեք անգամ է որ տեղի կ՝ունենայ։ Երկայ ամրան եղանակին Կաւքի մը ձին յանկարծ խրտչեցաւ Բաղչան գետանցաւան չէնքին առջեւէն, և սրաչաց դէպի եղեռք, ուրկէ ծով դէպի կամքին հետ։ Կաւքը և ձին անմիջապէս անհետացան։ Կաւքին մէջ կը գտնուէր Տիկին Քրիսթիէ որ բարեբաղդաբար ինքզինքը դուրս նետուց քարափին եզերքը և լոգող գիտնոյ յաջողեցաւ ինքզինքը ջրէն ազատել։ Կառապան ալ ազատեցաւ։

ԴԱՏ ՄԸ.— Խայիմ Օգիլ և որդի Ընկերութիւնը ասկէց առաջ դատ բացած էր Ավրամ Սալթօ էֆ.ի դէմ, առարկելով թէ այս վերջինը իր սեկտի թուղթերու կողքերուն վրայ Շաֆաք վաճառանիշը կը գործածէ, որ կը նմանի յիշեալ ընկերութեան վաճառանիշերուն, և այն հիման վրայ թէ Ավրամ Սալթօ էֆ. կեղծարարութիւն ըրած է՝ Պատժանքն Բ. դատարանէն զայն 3 ոսկի տուգանքի դատապարտող վճիռ մը ձեռք բերած էր։ Վերաքննիչ ատեանը սակայն ջնջեց այդ վճիռը, և նկատեց որ Սալթօ էֆ.ի արտադրութեան թուականը հին է արդէն. ասկէ զատ, գործին մէջ տուգանքի պատճառ եղող պարագայ մը չկայ։ Ուստի որոշեց որ «Շաֆաք» վաճառանիշին համար դատապարտութիւն չըլլայ և Օգիլ և որդի Ընկ.ութեան դատը մերժուի, և Սալթօ էֆ. կարենայ ուզածին պէս գործածել շաֆաք վաճառանիշը։

ԲՈՒՆԻ ՍԷՐ.— Զենոբ անուն կապուտան մը, Բերա Մինար փողոցի տուներէն մէկին մէջ Բիլինա անուն աղջկան մը սիրահարուած էր և կ՝ուզէր զայն իր հոմանուհին ընել։ Բայց աղջիկը միշտ կը մերժէր։ Զենոբ ուրջի օր դարձեալ գնաց և նորէն սիրաղեղ յայտարարութիւններ ըրաւ, քայց Բիլինա դարձեալ մերժեց։ Առոր վրայ Կապուտանը գաղանը քաշելով յարձակեցաւ աղջկան վրայ որ սկսաւ պոռալ և փախչիլ։ բայց սակայն սենեակին դուռը գոց էր։ Տան մէջ գտնուողները փութացին և Զենոբ այդ մէջտեղն փսխաց։

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ԹՕՔԻՕ, 25 Յուլիս.— Նոր պայմանագրութիւն մը կնքուեցաւ Ճարտի և Թօքէյզի միջև։ Այս պայմանագրին համաձայն Ճարտի ներկայացուցիչին յանձնուած է Թօքէյզի վարչութիւնը։ Ճարտի ներկայացուցիչը պէտք է հաստատութիւն յայտնէ օրէնքներու հրատարակման, դրամական կարգերու գործերու և կարգադրութեանց, բարձր պաշտօնատարներու անուանման, օտարներ պաշտօնի կոչելու, և այլ գործերու մէջ։ Ճարտիցիներ պիտի կրնան պաշտօնի կոչուիլ Թօքէյզի մէջ։

ՊԵՐԼԻՆ.— Հակառակ տրուած լուրերուն, դեռ որոշուած չէ Վիլհէլմ կայսրի և Զարին տեսակցութեան թուականը։ Ո՛չ Վիլհէլմ կայսր և ո՛չ ալ Զարը դեռ այս մասին իրենց որոշումը յայտնած չեն։

ԼՈՆՏՈՆ.— Լաուտա թագաւոր Վիլհելմհէօհէ պիտի ժամանէ Օգոստոս 14ին, առաւօտուն։ Պիտի տեսակցի Վիլհէլմ կայսր հետ և իրիկունը պիտի մեկնի Մարիենպատ։

ԲԵՌԵՐԱՊՈՒՐԿ.— Վիլհէլմ կայսրը փափաք յայտնեց որ Ռուսիոյ կայսր հետ իր տեսակցութիւնը Ֆանցիլի մէջ տեղի ունենայ օգոստոս 6ին։ Նիքոլա Բ. օգոստոս 3ին Բեգերսպուրգէն ճամբայ պիտի ելլէ։

ԲԱՐԻԶ.— Հրապարակին վրայ զարձ չկայ դարձեալ, և կ՝երևի թէ այսպէս պիտի չարունակուի մինչև Հոկտեմբեր։ Ռուսական թուղթերը անուր են։ Ռիո Դինդօ հանդարտ էր, բացուեցաւ 2074 ֆր.ի և փակուեցաւ 2051ի, պրենտի գնին 15 շիլին իջնալուն վրայ, 87.5 ըլլալուն հետեւանքով։ Եգիպտական պանքաները ազդուեցան Դոմիրէ

ԿՆՈՋԸ ՆԱՄԱԿԸ

Բառասունները դարնան մէջն էի երբ ամուսնանալ որոշեցի, գիտէի թէ գէմքով շատ գեղեցիկ չէի, բայց բաւական հարստութիւն մը գիրած ըլլալով կրնայի երջանիկ ընտանիք մը կազմել եւ վստահութիւն ունէի որ աղջկան մը սիրած կրնամ չահիլ։ Տարիքս հարցնողին 36 կը պատասխանէի, ինչէն է, չեմ գիտեր 36ը, 40էն շատ անուշ կը հնչէ։ Վերջապէս Ֆէպէ Փէրլ անունով գեղեցիկ աղջկան մը գեռքը խնդրեցի, որ ընդունեց առաջարկս և շատ շնորհակալութիւն։ Այն օրը հրաւիրեալներու հետ կառքերով զոքանչիս տունը գացինք. ճաշէն ետք ամիս մը մեղրալուսնի համար Լիւնպօրօ պիտի երթայինք։ Կը մտածէի որ Ֆէպէին հետ զիրար լաւ ճանչցած չենք և քիչ շատ օտարական պէս էինք իրարու։ մանաւանդ, ո՛վ գիտէ, —ստակի համար ամուսնացող աղջիկներ հազուագիւտ չեն—; արդէօք ան ալ հարստութեանս համար յօժարած էր հետս ամուսնանալ։ Այսպիսի մտածումները մտքիս մէջ կը դառնային երբ թղթատարը դուռը զարկաւ և Պէթսի (սպասուհին) վար վազեց։ Պահ մը վերջը Ֆէպէին գրպանը վարդագոյն նամակ մը ապրեցուց և շատ խորհրդաւոր կերպով իրարու երես նայեցան։ Ինծի այնպէս երեւցաւ որ կիսկա այդ նամակը ինձմէ պահել կ'ուզէր, և ինչ սոսկալի մտածումներ որոնց վրայ ան գրաքառնալն անգամ սարսուռ կը պատճառէր ինձ։ Մէկ կողմէն հիւրերուն հետ կը տեսնուէի և զուարթ երեւնալու կ'աշխատէի, միւս կողմէն ուղղիս մէջ ծագած փոթորիկը հանդարտեցնելու կ'աշխատէի։ Շնորհաւորութիւնները լմեցան, հիւրերը բաժնուեցան, ալ ինքզինքս չկրնալով զսպել Ֆէպէին մօտեցայ եւ արուեստակեալ ժպիտով մը,

—Սիրելի՛ս, կարծեմ նամակ մը ընդունեցիք, հարցուցի

Ֆէպէ, վարդի նման շառագունեցաւ։

—Ո՛չ, պզտիկ տոմակ մըն էր, պատասխանեց

—Որո՞ւ կողմէ եկած էր։

—Ես ինչ գիտամ, գոց պարաններն մէջինը կարդալու յատկութիւնը չունիմ անուշս։

—Քանի որ ատակ է ինչո՞ւ չէք բանար։

—Որովհետեւ քաղաքավարութեան դէմ գործել չեմ ուզեր։

—Գոնէ կը հաճի՞ք ըսել թէ որո՞ւ կողմէ զրկուած ըլլալ կը կասկածիք։

—Օրագրքէս ըլլալու է, անպատճառ հարմարիք չգալուն համար ներողութիւն կը խնդրէ։

—Ուրեմն, եթէ անոր հանդէպ յարգանք մը ունիք, պէտք է բանաք։

—Ո՛չ, որչա՞փ հեռաքրքիր էք։

Ֆէպէ այս վերջին խօսքերը Ջղային կերպով մը արտասանած պահուն գրպանէն թաշկինակը քաշեց և նամակը գետնին ինկաւ։ Անմիջապէս երկուքս ալ նամակը առնելու համար նետուեցանք և ես յաջողեցայ վերցնել զայն, սակայն դլուխիս իրարու սաստկապէս զարնուեցաւ։

—Վախնամ գլուխիդ ցաւցուցի սիրելիս, ըսի։

Ֆէպէ բարկանալով.

—Այո՛, և շատ գէշ, ըսելով նամակը ձեռքէս խլեց և քիչ մը անդին գնաց, բայց պահարանին վրայի գիրը տեսած էի որ երիկ մարդու մը ձեռագիրն էր, քովը երթալով,

—Ձեր մօրաքոյրն աղուոր երիկ մարդու գիր կը գրէ, ինք ալ զօրաւոր մտքով կին մը ըլլալու է, ըսի։

Ֆէպէ կարուկ ձայնով «այո՛» ըսելով անդին պառաւի մը հետ խօսակցիլ սկսաւ, և մեղրալուսնի ճամբորդութեան պատրաստութեան համար իր սենեակը քաշուեցաւ, քիչ վերջը ես ալ հագուստս փոխելու համար ինձ յատկացուած սենեակ գացի որ Ֆէպէին սենեակին կից էր ու դռնով մը կը բաժնուէր անկէ։ Դռնէն կապ մը ներս նայեցայ, ոչ ոք կար կնոջս սենեակին մէջ, պակի հագուստները ափոսի մը վրայ գրուած էին և սեղանին վրայ նոր գրուած նամակ մը կար, որ անուշս կնոջս կողմէ գրուած էր իբր պատասխան այն վարդագոյն նամակին։ Կամաց մը քաշելով նամակը առի և սապէս կարդացի...

«Ցիրաւի Տէր, քաղաք առապանքս չեմ կրնար բացատրել, ասոր յանցանքը ձերն է սակայն, ոչ թէ իմս, պակի ժամանակ արցունքներս հազիւ կրցի զսպել, անուշս ամուսնոյս հանկարծ չէ բայց մինչեւ որ ուղեւորութենէ վերադառնանք, մարտերոսի մը նման պիտի ապրիմ, մեր վերադարձին, անմիջապէս Զեզ պիտի տեսնեմ... բայց... երբեք պիտի չկրնամ ներել ձեզ։ Ձեր վրայ այնչափ վստահութիւն ունէի, ինչպէ՞ս կրցիք ընել... Ո՜հ, ինչպէ՞ս...

Ֆիկրէ Փալմիր

Բարկութենէս գողդողալով չուրջս նայեցայ (բարկանալու իրաւունք չունէի՞), գետինը վարդագոյն թուղթի կտոր մը աչքիս զարկաւ զայն առնելու ժամանակս թեթեւ ոտքի ձայն մը լսելով սենեակս վազեցի և աճապարանօք այդ թուղթի կտորը բացի, սապէս գրուած էր։

«Չէի կարծեր որ այնչափ պիտի տառապիք, ժամանակին ժամադրութեան չգալուս համար. ներողութիւն խնդրելու անգամ համարձակութիւն չունիմ, կը ցաւիմ որ Ձեր ուղեւորութենէն առաջ Զեզի պիտի չկրնամ տեսնել, բայց ամուսինդիդ»...

Հոս թուղթը պատռուած էր, երեւակայեցէք ինչ վիճակի մէջ մնացի, ուղղս պայթելու վիճակի մէջ էր, աղէկ որ կաթուածահար չեղայ այսպիսի խայտառակ կնոջ մը հետ մեղրալուսնի երթալը մտածելով։ Բայց ինչ կրնայի ընել, զգրքը մէջտեղ հանելով խայտառակուիլ և լրագրիներուն աղ նիւթ ըլլալ չէի ուզեր։ Վերջապէս որոշեցի որ համբերութիւնս չպատնեշեմ և վերջը վրէժս առնեմ։ Քիչ յետոյ պատրաստուելով ճամբայ ելանք։

Ֆէպէ վախնի մը անկիւնը քաշուած կուլար (մօրմէն բաժնուելուն համար է եղեր) ես ալ ուրիշ անկիւն մը չիսկ չիտակ նստած, ձեռքերս ծունկիս վրայ դրած լուիկ կերպով կ'երթայինք։ Ճամբան Ֆէպէ, աղաւնիի նման աչքերը վերցնելով,

—«Ինծի մի բարկանար սիրելիս, մօրմէս բաժնուիլը դժուար կուգայ ինձ, այլեւս չեմ լար, ըսաւ։

Չեմ գիտեր ինչ ձայնով և ինչ դէմքով,

—«Ուզածնուդ չափ կրնաք լալ սիրելի, լալու ժամանակիդ է» պատասխանեցի։

Եւ երեսս դարձնելով մինչեւ Լիւնպօրա բերանս չբացի, երբ հոն հասանք առաջին առիթով այն չարաճճի սպասուհին քովս կանչեցի, Պէթսին եկաւ։

—Ահաւասիկ մէկ ամսականդ ու ճամբու ծախքդ հիմա ասկից պիտի կորուիս երթաս ըսի։

Սպասուհին սիրտութեամբ և զարմանքով երեսս նայեցաւ,

—Ինչո՞ւ ատբ... ինչ պատահեցաւ արդեօք, տիկինը գիս չուզեր, հարցուց։

—Ես եմ ձեզ չուզողը ապերախտ աղջիկ... ինծի ապերախտ գտնուեցար, գոչեցի։

—Ապերախտութիւն, ինչ տեսակ ապերախտութիւն, թոթովեց Պէթսի։

—Այսօր տիկինին նամակ մը տուիր անանկ չէ՞։

—Այո՛, բայց տիկինին նամակը իրեն չտայի որտե՞ղ պիտի տայի։

—Զգուշանալով գաղտուկ տուիր այնպէս չէ՞։

—Անշուշտ, որովհետեւ տիկինը ապպարած էր որ Ձեզի չցուցնեմ։

—Այդ նամակին պարունակութիւնը ես գիտեմ։

—Ահա տեսէ՛ք... ճիշդ ըսածիս պէս եղաւ, ես տիկինին ըսի թէ պահելը օգուտ չունի անպատճառ պիտի հանկնայիք, բայց տէր ասոր կարեւորութիւն չէք տար անանկ չէ՞... հիմա ձեր կարծածէն աւելի ընդհանրացած բան մըն է, ասիկա մեր տիկինը միայն երկու հատ ունի, տիկիններ կան որ շատ աւելի կ'ունենան»...

—Երկու հա՞տ, թշուառական... ես միայն մէկ հատը գիտէի։

—Ես չորս հատ ունիմ և երբեք գաղտնի չեմ պահեր։

—Անամօ՛թ, անտերես աղջիկ...։

Պէթսի աչքերը բանալով չուարած պահ մը ապուշ ապուշ երեսս նայելէ վերջը.

—Պը. Փալմիր կարծեմ թէ խելքերնիդ բան մը եղեր է կամ ձեր ուղեղին մէջ հիւանդութիւն մը կայ ըսաւ, տիկինը ձեզմէ շատ երիտասարդ և շատ ալ զեղեցիկ է, դուք անկէց աւելին ունիք, ան ձեզի բան չըսեր, չըլլայ որ այդ նամակը տիրոջ հին նշանածներէն մէկին կարծէք, ըսաւ։

—Նամակին մէկ կտորը տակաւին քովս է։

—Շատ լաւ, միւս երկու կտորներն ալ իմ քովս են, ձեզմէ պահելու համար առած գրպանս դրած էի, հրամմեցէք կարդացէք, կը յուսամ թէ հիւանդութիւնդիդ կ'անցնի։

Թուղթի կտորները իրարու մօտ բերելով սապէս կարդացի.

Ագնիս Օր. Փէրլ,

Ձեզ խօսք տալէ քիչ առաջ անապարանօք պարոնի մը ակռան քաշելու համար կանչուեցայ ու չկրնայի ժամանակին վերադառնալ ու ձեզի հանիլ, կը ցաւիմ որ քիմքը աղէկ չէ յարմարեր, չէի կարծեր որ այնչափ պիտի տառապիք, ժամադրութիւնը չպահելուս համար ներողութիւն խնդրելու անգամ համարձակութիւն չունիմ. կը ցաւիմ որ ձեր ուղեւորութենէն առաջ ձեզ պիտի չկրնամ տեսնել... բայց ամուսինդիդ անպատճառ ձեր գացած տեղը տասնմեայոյժ մը գտնելով այդչափ սրբագրութիւն մը կրնայ ընել տալ, երկու չինծուակայ ունենալիդ ձեր ամուսինէն պահելը նշանակութիւն չունի հիմա ամէն մարդ ալ քիչ շատ կեղծ ակայ ունի։

Մնամ յարգանօք
Առամնաբոյժ
Տ. Պէրիլէր

Նամակը կարդալով աչքերս վեր առի, չարաճճի Պէթսի խնդալով

—Ինչպէս, պայտակս պատրաստմ երթամ, հարցուց։

—Ոչ կ'ղղէմ... սա նուէրը առէք և խոստացէք այս մասին բան մը չըսել տիկինին պատասխանեցի ձեռքը ոսկի մը տալով, և որոշեցի որ անգամ մըն ալ չհետաքրքրուիմ կնանս նամակներովը։

Տ.Թ.Տ. Ա. ՆԱԳԴԱՇԵԱՆ

ԵՐԿՈՒ ԵՂԲՕՐ ՄԷԿ ԿԻՆ

Գեղեցկական քաղաքի մը հեռաւոր սրբատարածութեան իրողութիւնը կը գրեն, որ իր տեսակին մէջ անբաւելի ոճիր մըն է և նմանը չի տեսնուած սրբապղծութիւն մը։ Մենք չի հաւատացինք գրուածներուն, այնչափ անօրինակ են անոնք ու հակամարդկային և սակայն քանի որ ստոյգ աղբիւրէ է տեղեկութիւնը, կը հրատարակենք մեզի գրուածը, մաղթելով որ հեղինակն այն ենթականերուն կողմէ և կամ ուղղութեան յորդոր մը ըլլայ անոնց՝ իրենց մոլոր շաւղին ետ դառնալու։

Տեղւոյս ազգայիններէն մէկուն անհերոդոյն աղջիկը որուն հայրը մեռած և ինքզինքը կը գտնուէր և մայրն ալ Ազգ. Հիւանդանոցի յիմարանոցը գրուած է, սրտառուչ տողերով պատկերացնելով իր թշուառ կացութիւնն իր հօրաքրոջ ամուսնին, խնդրած էր որ զինք ընդունի իր տունը։ Մարդը աղջկան ողորմելի թախանձանքներէն ազդուած կանչած էր զայն Պոլսէն և աղջիկը 4-5 ամիս առաջ տեղ եկած կ'ապրէր իր հօրքրոջ յարկին ներքեւ, տնոր պարագաներուն հետ։ Աղջիկը բնական աչքառու գեղեցկութեամբ և հրապուրիչ ձիրքերով օժտուած և խորամանկ կենցաղավարութիւնով և զարգացած աղջկան մը առաւելութիւններով յաջողած էր կորզել շատ մը երիտասարդ սրտերը — ի մէջ այլոց իր հօրաքրոջ երկու որդիներուն !! — այնպէս որ հազիւ գալէն 10-15 օր անցած էր, բազմաթիւ թեկնածու երիտասարդներ գտնուեցան անոր ձեռքը խնդրող, ուրոնց և ոչ մէկին սիրոյն փոխարինեց աղջիկը։ Սակայն թեկնածուներուն մէջ բաւական բարեկեցիկ և գործունեայ երիտասարդ մը ուշադրութիւնը գրաւած էր աղջկան հօրաքրոջը և ամուսնոյն որոնք ուզեցին զայն տալ անոր. աղջիկը սակայն ընաւ սէր ցոյց չտուաւ անոր նկատմամբ և բոլորովին մերժեց։ Հօրքրոջը և ամուսինը սկսան համոզել զայն՝ ապագայ փայլուն հեռապատկերներ գծելով՝ անոր աչքին առջեւ որոնք սակայն ընաւ չէին գործեր աղջկան մէջ սէր մը արթնցնելու երիտասարդին հանդէպ։ Միւս կողմէ աղջկան սէրէն բռնկած հօրաքրոջը երկու որդիքն ալ կը հակառակէին իրենց ծնողքին կամքին և կը համոզէին աղջիկը որ ընաւ հաւանութիւն չտայ անոնց սիրպումներուն։ Վերջապէս այն աստիճան առաջ գնաց խնդիրը որ ծնողաց և զաւակներուն մէջեւ առաւելի վէճ մը ծագեցաւ որ կը սպառնար ազատաւոր վախճան մը։ Այս կիւրեն իբր հեղինակ աղջիկը ինքզինքը պատասխանատու նկատելով և փափաքելով վերջ տալ այս անաւոր վէճին առ երեսս սէր ցոյց տուաւ այն երիտասարդին որուն հետ կ'ուզէին ամուսնացնել զինքը։ Հօրքրոջը և անոր ամուսինը։ Նշանտուքը կատարուեցաւ, ալիսմանները փոխանակուեցան, երիտասարդին սիրոյ կը տուէր աղջկան սէրով, բայց աղջկան սիրտը հոն չէր, տարբեր աշխարհներ կը թեւածէր, թերեւս հոր քրոջը երկու զաւակներուն սէրը միայն կ'երազէր։

Նշանտուքին յաջորդեցին անմիջապէս սերտ երթեւեկութիւններ, խնջոյքներ, ուրախութիւն, կերուխում. նուէրներ իրարու վրայ կը տեղային և երիտասարդին կողմէ առ իր պաշտելի խօսեցեալը, որոն հոգիով փարած չըլլալը արդէն կռահելով, ամէն նշանաւոր միջոց ի գործ կը դնէր անոր սիրտին մէջ իրեն հանդէպ սէր արթնցնելու համար։ Սակայն չկրցաւ յաջողիլ։ Հարսնիքի օրերը կը հասնային ու աղջիկը կը տառապէր անմկարագրելի յուզումներու մէջ, իր չսիրած երիտասարդին հետ ամուսնանալ. գաղափարը ահռելի մղձաւանջներու և յուզման սառակ նոպաներու ենթարկած էր զինքը։ Հարսնիքին հազիւ 8 օր մնացած երբ ամէն պատրաստութիւն տեսնուած էին մանչուն կողմէ, աղջիկը յայտարարեց վերջնականապէս թէ չէր կրնար ամուսնանալ այն երիտասարդին հետ՝ զոր չէր սիրեր։ Այս անգամ օգուտ չըրին հօրքրոջ համոզիչ խօսքերը. օրուն երկու զաւակները արդէն չափէն աւելի լեցուած՝ հակառակ պարագային պատրաստ էին փախցնելու աղջիկը ապահով ապատանարանը։ Ամիսները երկու կողմէն ալ հոս կը զրկուին, նշանտուքը չեղեալ կը նկատուի և երիտասարդը քանի մը օր վերջ կը նշանուի ուրիշ համեստ օրիորդի մը հետ։

Այս ամօթալից պարագային սատիկ բարկացած աղջկան հօրքրոջ ամուսինը, ուստէն կը վտարէ զ աղջիկը, Ասի բարեղէպ ատիթը կը նկատեն մեր բարի-ծաղիկ պարոնները, որոնք կանուխէն սէրը եփած էին աղջկան հետ։ Իրենք ալ կը մեկնին ուստէն և երեքեն մէկ կ'երթան ընակիլ ուրիշ թաղ մը ընտրեալներու չրջանակի մը մէջ։ Քաղաքին մէջ գանուող կրօնական բոլոր յարանուանութեանց պետերէն սկըսեալ մինչեւ գիւղի քահանաներուն կը դիմեն զիրենք պատկիլ համար, բայց ոչ ոք կը հաւանի. իրենք միայն Երնայնի պատկել իրենց իրենց... Զարմանալին այն է որ երկու եղբայրներ առանց կուիւ ընելու, համարձակորէն կը վայելեն իրենց մօտիկը՝ աղջիկը՝ պաշտելի տարիներն, և իրենց եւ բանութեան ամէնէն թանկագին քանի մը օրերը հոս անցընելէ վերջ երբ սեւնելով որ ուրիշներ նախանձելով իրենց տիպար սիրոյն հանդիսանին կը վրդովեն, այժմ սկսած են իրենց համաւաւոր մեղրալուսնի հանդիսալի ուղեւորութեան։ Դրախտային վայրեր կ'ընտրեն իրենց սիրոյ անպագ ծարաւը փարատելու համար։ Այժմ երջանիկ են անոնք, և եթէ պատահմամբ տէր պարպ մին ալ գտնուի այդ իրենց չքնաղ սրտերուն հետ գլուխնին ալ պակիկը համար, ո՜հ այն ատեն կատարեալ պիտի ըլլայ իրենց երջանկութիւնը։

ԲԱՐՁ. ՎԱՐԺԱՐԱՆ ՊԱՐՏԻԶԱԿ

Վարժարանին նպատակն է իր ուսանողներուն տալ գործնական կեանքի պահանջումներուն համապատասխանող հիմնական ու առողջ դաստիարակութիւն մը։ Բնիկ և Ամերիկայի ուսուցչական խումբին վրայ աւելցած է Զուիցերայի ձեռնտաս ուսուցիչ մը՝ մասնաւոր ոյժ տալու համար նաև Ֆրանսերէնի լեզուին։

Աշակերտները կը վայելեն բժշկական և ընտանեկան կատարեալ խնամք վարժարանին մատնաւոր բժշկէն, գիշերօթիկ հինգ ուսուցիչներու անմիջական հսկողութեան և Տիկին Զէմարբիի մայրական հոգածութեան տակ։

Վարժարանին յաջորդիկայ տարեշրջանը կը սկսի Սեպտ. 4ին (Ն. Տ.) Դ.։ Գիշերօթիկներուն տարեթոշակն է 16 օսմ. ոսկի, որուն կէսը վճարելի է Սեպտ.ին սկիզբը, իսկ մնացեալը՝ Յունվարին մէջ։ Գործիական երաժշտութեան դասերուն համար կը պահանջուի տարեկան 1½ օսմ. ոսկի։

Թէ՛ հին և թէ նոր աշակերտներ, եթէ կուզեն Հայաստանի փարձէն Իզմիր կէս գնով ճամբորդել, պէտք է դիմեն Գրիգոր էֆ. Շահպազեանի և իրենց անուններնը արձանագրել ատեն մինչև Օգոստ. 17/30։

Աւելի տեղեկութեանց համար դիմել Մր. Բիթի կամ վարժարանիս Պոլսոյ գործակատար Գրիգոր էֆ. Շահպազեանի Պայազիտ-Հաուս, 4. Պոլիս, և կամ Տնօրէնութեան, Պարտիզակ։

«ՄԱՆԶՈՒՄԷ»Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆՑ ԲԱԺԻՆԸ

ՀԱՊԵՍԻՔ

Անցեալ Երեքշաբթի օր Պալաթի Ս. Հրէշտակապետ եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ պսակադրութիւնը, նուագուսուցիչ և Կայս. Ֆէսհանէի ուստա պաշի Արիա էֆ. Գալֆանանի որդւոյ Արտաշէս էֆ.ի Օր. Սրբուհի Օ. Մաղրեանի հետ՝ կնքահայրութեամբ Մարդիրոս էֆ. Խաչատուրեանի որս կը փափանորդէր 9 ամեայ որդին Վարդիկ Պարոյր։ Շնորհաւորութիւնները ընդունուեցաւ եկեղեցւոյ սրահին մէջ Օր. Եւգինէ Կիւրճեան և Պ. Հայկազ Նշանեան շնորհաւորական ուղերձներ կարդացին։

*** Բերայի Ս. Յարութիւն եկեղեցւոյ մէջ Հինգշաբթի օր տեղի ունեցաւ պսակադրութիւնը կարապետական մէջ. Նորդ Գրիգոր Յ. Սարքեան էֆ.ի եւ Հայկանուշ Պիլէրիքճեանի կնքահայրութեամբ Երուանդ էֆ. Իւսլիքճեանի։ Զեռնտուութիւնը կատարեց Բերայի Թարգէոս քահանան և խրատական խօսեցաւ Տ. Սահակ քհնյ.։

*** Երեքշաբթի երեկ Պալաթի Ս. Հրէշտակապետ եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ պսակադրութեան հանդէսը Տիար Օհանիկ Աշճեանի ընդ Օր. Զարուհի Նահապետեանի կնքահայրութեամբ Սարգիս էֆ. Աշճեանի։ Էնդրեսութիւնը կատարուեցաւ Աշճեանց բնակարանին մէջ։

*** Սամաթիոյ Ս. Դէորգ եկեղեցիի մէջ կատարուեցաւ հարսանեկան հանդէսը Յակոբ էֆ. Սերգովէանի ընդ Օր. Կատրինէ Ժամկոցեանի։ Կնքահայրութեամբ Յովհաննէս էֆ. Խաչգուլեանի։

*** Բ. օր Նիկոմիդիոյ մէջ կատարուեցաւ Տիար Գրիգոր Մէրիկեանի պսակադրութեան հանդէսը Օր. Հռիփսիմէ Մխալեանի հետ։

***

ԿՆՈՔՆԵՔ

Յուլիս 1 կիրակի օրը. Պալաթի Ս. Հրէշտակապետ եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Սրապիոն Յ. Կիւմիւշեանի Անդրանիկ որդւոյն մկրտութիւնը ձեռամբ Բերայի Տ. Խորէն Քհնյ. Յարութիւնեանի, և կնքահայրութեամբ Օհանի Մխաք Սահակեանի։ Երգեցողութիւնը անուանեցաւ Ազատ։

*** Կիրակի Յուլիս 8 Նալաբ Գափով Ս. Յովհաննէս եկեղեցիին մէջ տեղի ունեցաւ Սիմոն էֆ.ի Բարչանի Անդրանիկ որդւոյն մկրտութիւնը կնքահայրութեամբ Տիար Հրանդ Հիսարլեանի Մկրտող Բանանանէր Անանիա, երգեցողը կոչուեցաւ Գրիգոր-Մկրտիչ։

*** Կիրակի օր Յուլիս 8 Սկիւտարի Ս. Խաչ եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Խաչիկ էֆ. Թաշճեանի զաւկին մկրտութիւնը՝ ձեռամբ Տ. Բարթողիմէ քահանային և կնքահայրութեամբ Տիար Յակոբ Ս. Գալֆանանի մանկիկը կոչուեցաւ Նուպար-Նուրհան։

***

ՆՇԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

ԱՐՄԵՆՈՒՀԻ Ս. ՕԱՄՈՒԷԼԻ
ԵՐԻՈՒԱՆԴ Ռ. ՔԷՍՕՍԵԱՆ
ԽՕՍՏԱՑԵԼԱԿԱՐ
Մարգիւղ Լանկա

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅԱՍԷՆ

„ՄԱՆԶՈՒՄԷ"Ի ԹԵՐԹՕՆԸ — 19 —

ԳՐԵՑ ԹԱՐԳՄԱՆԵՑ
ՌՈՍԱՎԻԿ ՏԷՐ ՄՈՎՍԷՓԵԱՆԻՆ ՊԵՏՏԻԿ

ՎԱՅՐԱԳ ԿԻՆԸ

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ԱՄԱՐԱՆՈՅԻ ՈՃԻՐԸ

Բ.

—Շտապը ըսելով ես պարապ խօսքեր լսելու ժամանակ չունիմ։

—Քա՛ւ լիցի, պատասխանեց Բօլին, իմ ըսածս է ինկեր ձեզի յանդիմանել, բայց միւսնոյն ատեն մինչեւ հիմակուան մեր սիրային յարաբերութեանց նկատմամբ ձեզի քանի մը խօսքեր ըսելու իրաւունքը ունիմ կարծեմ։

—Ի՞նչ որ է երկար բարակ յառաջաբաններու հարկ չկայ, բուն խնդրոյն դառնանք յարեց կոմսը, առանց պաղարիւնը կորսնցնելու։

—Լսածիս նայելով այսօրերս կրկին ամուսնանալու միտք ունիք եղեր։

—Ասիկա ո՞վ ըսաւ ձեզի։

—Ամենուրեք այս է տարածայնութիւնը, պատասխանեց Բօլին, մանաւանդ որ այս վիս կանչող անձն ալ միւնոյն բանը ըրաւ։

—Լ՞, ենթադրենք որ այդ լուրը տարդ եղած ըլլայ, տակէ ի՞նչ կ'ելլայ եղեր, դուք ի՞նչ իրաւունք ունիք այդչափ իրար անցնելու։

—Եթէ ձեր տան մէջ լսկ Անարէսի դատարակուհին եղած ըլլայի, այն ատեն իրաւունք ունէիք ինծի այդ խօսքերը ըսելու, արդէն ես ալ չի պիտի համարձակէի այս մասին ձենէ բացատրութիւն պահանջել, բայց ինչպէս գիտէք մէջերնիս այն տեսակ կապ մը կայ որ մեզի երկուքնիս ալ անբաժանելի կերպով իրարու կապած է։ յիշեցէ՛ք պարո՛ն կոմս, յիշեցէ՛ք այն սիրոյ խոստումնիդ որոնցմով զիս ձեր սիրոյն խաղալիքը դարձուցիք, աղարտեցիք պատիւս, կուսութիւնս փճացուցիք, զիս հասարակաց աղջիկ մը դարձնելու համար էին ատոնք, բայց վստահ եղիք որ ձեզ նման ազնուական անձնաւորութիւն մը իր պատուոյն չի պիտի կերցըներ այդ տեսակ արհամարհելի ընթացք մը ունենալ։ Մոռցա՞ք պարո՛ն կոմս ձեր տուած սիրային խոստումները, մոռցա՞ք այն պաշտումները, խնամակալութիւնները, մոռցա՞ք որ ամբողջ օրերով եռեւեռա՝ առջեւս կը դառնայիք։

—Ատոնցմէ և ո՛չ մէկը մոռցած եմ յարեց կոմսը, կը խոստովանիմ թէ դուք օր մը իմ տարփուհիս եղաք, ես ալ շնորհակալ եմ, ասկէ անդին ի՞նչ կայ։

—Ի՞նչ պիտի կենայ, հակառակ ձեր բազմադիմի խոստումներուն, զիս չունեցուս պէս լքելով ուրիշի մը հետ ամուսնանալու որոշում տալը պատուաւոր մարդու մը գործն է միթէ։

—Այս տեսակ խնդիրներու մէջ պատուիրը նկատողութեան առնելիք պարագայ մը չէ։ պարագաները այնպէս բերին որ կրկին ամուսնանամ, —անպատաուութիւնն բան մը կայ հոս։

—Լա՛ւ, յարեց Բօլին, բայց իմ վիճակս ինչ պիտի ըլլայ, դուք որ իմ պատիւս գողցած, տարիներով ձեր տափին առարկայ ըրիք, կը սիրեմ ըսիք ու սիրեցիք, և խոստացաք մինչեւ վերջը հաւատարիմ մնալ ու զիս երեսի վրայ չձգել, հիմա ինչո՞ւ թշուառութեան հորը կը փորէք առջեւս, ես ինչ պիտի ընեմ ասկէ ետքը, ինչ պիտի ըլլայ ապագաս, աւա՜ղ որ մինչեւ հիմակուան տածած յոյսերս ու ակնկալութիւններս անուրջներ են եղեր, ամօթ ձեզի պարո՛ն կոմս, ամօթ և նախատինք ձեր պատուոյն։ որ մինչեւ հիմա սրտս տիրացած էիք և այսօր անխղճօրէն կը խորտակէք զայն։

—Լ՞, ի՞նչ էր ձեր նպատակը, ինչ կ'սպասէիք ինձ, յարեց կոմսը։

—Ի՞նչ կ'սպասէի, չէ՞ք գիտեր միթէ, քանի որ դուք իմ սրտիս տիրացաք, հաղարաւոր երդումներ տուիք զիս երեսի վրայ չձգելու համար, ես իրաւունք չունէի՞ միթէ այդ խոստումներուդ իրագործմանը սպասելու, կը սիրէի յուսալ թէ մինչեւ վերջը միասին պիտի ապրէինք և ձեր տիրոջն ու պատիւը իմս ալ պիտի ըլլար։

—Զարմանալի բան, յարեց կոմսը, ըսելէ ապագայ կոմսուհի մը ըլլալու սին յոյսերովը կ'օրօրուէիր։

—Այո՛ այդ յոյսերը կը տածէի և դուք էիք որ այդ յոյսերուն սերմերը ցանեցիք իմ մտքիս մէջ։

—Բա՛ւ լիցի։ յարեց կոմսը, ես ձեզի կնութեան առնելու մասին ոչ և է խոստում մը տուած չեմ, և այդ խոստումը չընելուս պատճառն ալ դուք եղած էք։

Բօլին զարմանքի արտայայտութիւնով մը.

—Ե՞ս եղած եմ պատճառը, յարեց, ինչո՞ւ։

—Այո՛, Բօլինս, անուշիկ Բօլինս, դուք պատճառ եղած էք, յարեց կոմսը։

—Աստուա՛ծ իմ, հիմա պիտի խնդիենամ, հծծեց դատարակուհին, բայց ըսէք, պարո՛ն կոմս, ինչ տեսակէտով պատճառ տուած եմ, ինչ է յանցանքս, սիրտս, ամբողջ էութիւնս ձեզի չը չյանձնեցի միթէ, թէ՛ ձեզի և թէ ձեր աղջկանը դէմ անուղղայ ընթացք մը ցոյց տուի. պարտականութիւնս խղճմտութեամբ չկատարեցի՞, բուն Բօնիէս որ Նօէլի մը դերը չկատարեցի՞ ձեր տան մէջ, և այս բոլոր ծառայութիւններուս մրցանակը ձեր այս խո՞սքերն ալ ըլլայ եղեր, ըսէ՛ք գաղտնի պարոն կոմս, ձեր այսքան զգուանքին արտահարանքին պատճառ եղող չարիքը ո՞րն է։

Կոմսը սրտնեղած երեւոյթով ուզեց պատասխանել Բօլինի խօսքերուն, բայց դատարարուհին առանց ժամանակ թողնելու որ անիկա խօսի՝

— Աղքատ ընտանիքի մը զաւակ ըլլալով ձեզ նման մեծատարուստ ազնուական անձնաւորութեան մը ամուսնանալու յոյսեր տածելը իրաւամամեմեմ յանդգնութիւն մըն էր։ դուք էիք որ նախայարձակ եղաք ձեր տիրոջոյն և պատիւը ոտոր ոտոր դատակարգէ եղող աղջկան հետ սիրաբանեցիք, ես ալ իրաւունքի մտքիս անցնելու թէ, այս ամէն յարաբերութիւնները օր մը հանկանոնաւորութեան պիտի վերածուէին, ասոր համար ինքզինքս երջանիկ կը համարէի։

(Շարունակելի)